

ՏՕՔԹ. Օ. ԿԷՐԿԷՐԵԱՆ

Ամեն իրաւունք հեղինակին վերապահուած

ԳՈՐՋԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒ
ԱՇՈԿԻՐՑՆԵՐՈՒ
ՀՈԴՈԲԱՐՁՈՒՆԵՐՈՒ
ՄՆՈՎԵԲՆԵՐՈՒ
ՄԻ ԱՄԷՆ ԱՆՀԱՏԻ ՀԱՄԱՐ

Հրատարակուած ի նպաստ Կիւրինի Հայրկց . Միաւրեան

371.7
4-45

Պեյրուք
Տպարան «Հրազդան»
1932

371.7
4-45


ՀԱՅ ՏԱՐԱԾՈՒՅԹ

ՏՕՔԹ. Օ. ԿԵՐԿԵՐԵԱՆ

Ամեն իրաւունք նեղինակին վերապահուած

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌՈՂՁԱՊԱՀՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒԻ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐՈՒԻ
ԾՆՈՎԼՔՆԵՐՈՒԻ
ԵՒ ԱՄԷՆԻ ԱՆՀԱՍԻ ՀԱՄԱՐ



Հրատարակուած ի նպաստ Կիւրինի Հայրէց . Միութեան

Պեյրուք
Տպարան «ՀՐԱԶԴԱՆ»
1932

20 MAY 2013

49648

06 APR 2010

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ԼԻԲԱՆԱՆԻ

ARCHEVÊCHE ARMÉNIEN
DU LIBAN

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համար 31/181

Պեյրութ

Beyrouth /e 2 Ապրիլ 1932

B . P . 409

ԱՐՑՈՆԱԳԻՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԾ

Ազգ. Վարչութեան Ուսումնական Խորհուրդս՝ բըն-
ելէ վերջ Մեծայարդ Տիար Տօք. Օննիկ Կերկերեանի կող-
մէն պատրաստուած “Դպրոցական Առողջապահութիւն”,
անունով սոյն օքտակար գրեոյկը, կ'արտօնէ անոր գործա-
ծութիւնը Լիբանանի Հայ Վարժարանաց մէջ :

Ի դիմաց Ուսումնական Խորհուրդը
Ատենադպիր Վ. Ատենապետի
Վ. Յ. Ուզունեան Հմայեակ Գրանեան

Առ. ի վաւերացումն

Կարող. փոխ. Հայոց Լիբանանի
Եղիշէ Արք Ծպիսկոպոս Կարօնան
Կնիք Առաջնորդարանի



61991-67

ՓՈԽԱՆ ՅԱՌԱԶԱԲԱՆԻ

«Ազգի մը մեծագոյն և հիմնական հարստութիւնը դայն կազմող, տարրերուն Առողջութիւնն է .»

Վերջին տասնեակ տարիներու ընթացքին որբանոցներու, դպրոցներու, կարգ մը հաւաքական կենակցութիւն ունեցող հաստատութիւններուն հայ ժողովուրդի ամէն խաւերուն մօտ ունեղած բժշկական հանգամանքով շփում կուգայ հաստատել և շեշտել միանգամ ընդմիշտէ՝ ահաւոր տառապանքներու մէջէն անցնող՝ ֆիզիքական մտային և բարոյական տանջանքներու ենթարկուող՝ և մահուան ճիրաններէն մազապուր ճողոպրած հայ ժողովուրդը՝ կապրեցնէ իր երեմնի առողջ ծոցին մէջ ջլախտաւոր, զանազան ախտերով ապականած, մարմնական թէ հոգեկան հիւանդներու թշուառ բանակ մը որը՝ թերես կոչուած է վաղուան մեր սերունդը կազմել և այսպէսով ապագայ մեր ազգային ժառանգականութեան առողջ ոյժերուն հիմը քանդել կամ մեր ազգային առողջութեան ակերը թունաւորել:

Նկատելով որ՝ հարցը կենսական լուրջ հանգամանք և ոչ միայն անհատական, այլ համազգային և համամարդկային բնոյթ ունի, քանի որ անհատին կեանքը սերտօրէն կապուած է ամրող ընկերութեան կեանքին հետ, ինչպէս մեր մարմնոյն գործարանական կազմութիւնները, և թէ անհատին կատարելագործումը անոր ֆիզիքական թէ բարոյական դատիարակութիւնը կը նշանակէ ընկերութեան զարդացումը :

Նկատելով որ՝ վերոյիշեալ խորհրդածութիւններէ ետք ներկայ դրութեան դարմանը՝ կը մատնանշէ և կը պարտադրէ հումկու և յարածուն պայքար ամէն տեսակ միջոցներով «Նոր սերունդի առողջապահիկ դաստիարակչութեան ոշուրջ :

Նկատելով վերջապէս որ դպրոցը՝ մեր մատաղ, դեռատի խոպան սերունդին դաստիարակութեան միակ և հզօր օրրանն է։ Զեռնարկեցի նոր սերունդի առողջ դաստիարակութեան գործին ի սպաս՝ ոոյն համեստ երկը։

Նիւթը՝ ոչ միայն առողջապահական տեսակետէն վերջին աստիճան այժմէական և բազմակողմանի, ընկերային և քաղաքակրթութեան տեսակետէն կենսական և յոյժ կարեւորա ալլ դրական-գործնական կեանքի տեսակետէն իսկ խիստ շահեկան անհրաժեշտութիւն մը կը ներկայացնէ։

Այսքան հետաքրքրական ընդարձակ և դժուարին նիւթ մը սոյն փոքրիկ գրքոյկին մէջ արժանավայել կարեւորութեամբ ամփոփած, կամ անթերի կատարեալ, ամբողջական գործ մ'ըլլած ըլլալու յաւակնութիւնը չունիմ երբեք։

Զանացած եմ, սակայն, գիտական ամենավերջին տուեալներու առողջապահական սկզբութներուն վրայ յենած 1. դասաւորել իւրաքանչիւր անհատի դիւրըմ-ըրոնելի ոճով և ձեւով. 2. տալ կարեւորագոյն պատշաճ տեղը իւրաքանչիւր նիւթի 3. շեշտել և ծանրանալ աւենակինսական հարցերու շուրջ Եւ իմին այս բոլոր աշխատութեանս որպէս փոխարինում, ինքզինքս երջանիկ և վարձատրուած պիտի զգամ երբ՝

1. տեսնեմ դպրոցական դասացուցակին վրայ առողջապահական դասին տրուած արժանի տեղը։
2. Տեսնեմ դպրոցի սեմերէն ներս թէ ընտանեկան յարկի տակ, մտային թէ Փիզիքական դաստիարակութեան կարեւորութեան ըմբռնումը։

3. Տեսնեմ նոր սերունդը դպրոցական միջավայրի թէ կեանքի պայքարի ասպարէզին մէջ, կայտառ հուժկու դէմքերով, կարմրուկ ալտերով, վառվոռւն կրակոտ աչքերով, լայն ու ցցուն լանջքերով, այն ատեն պիտի համոզուիմ որ՝ Հայ ծնողքն ու դաստիարակչական

6.

մարմինները գործնականօրէն ըմբռնած են թէ «Առողջ մարմնով միայն կարելի է ունենալ առողջ միտք»։

Պէլլութ. 29 Յունվ. 932 Տօքթ. 0. ԿէրպէրեԱՆ



ի՞նչ է դպրոցը . ի՞նչ է առողջապահութիւնը . ի՞նչ
է ասոնց սահման — հայեցակէտը . կարեւորութիւնը :

Դպրոց և առողջապահութիւն, երկու բառ են
որոնք կրնամ ըսել առանց չափազանցելու՝ մեր կեան-
քի առանցքը կը կազմեն :

Եթէ դպրոցը ընկերային հաւաքական կանք
մըն է, գիտութեան և դաստիարակութեան օրբանն է,
և գոյութիւն ունի շատ հին ժամանակներէ ի վեր։ Եթէ
մարածախտ ժուրտան կ'ըսէ . «Այսօր դպրոց մը բանա-
լը 20 տարի վերջ բանտ մը գոցել է» Շեշտելու հա-
մար կեանքի մէջ դպրոցներու գոյութեան անհրաժեշ-
տութիւնը և կարեւորութիւնը, ըսենք անմիջապէս
որ նոյնքան ստիպողական և կենսական է դպրոցական
առողջապահութիւնը :

Եթէ առողջապահութիւնը բժշկական գիտութեան
այն մասն է որը՝ յենած որոշ գիտութիւններու վրայ
(մարդակազմութիւն, բնախօսութիւն, հոգեբանութիւն
ախտաբանութիւն և լն .), կըշա հագրգոէ ո՛չ միայն ան-
հատը այլ համայն մարդկութիւնը և անոր կէտ նպատա-
կըն է ո՛չ միայն անհատին պահպանումը, զարգացու-
մը, կատարելագործումը, այլ նաեւ անոր ընկերու-
թեան օգտակարութիւնը . մէկ խօսքով եթէ առողջա-
պահութիւնը կեանքի գիտութիւնն է, դպրոցական
առողջապահութիւնը՝ ընկերային առողջապահութեան
այն մասն է՝ որ կը սորվեցնէ այն ինչ որ դպրոցական
հաւաքական միջավայրի մէջ անհրաժեշտ է .

1.— Պահպանելու, կատարելագործելու համար մեր
առողջութիւնը ֆիզիքական թէ մտաւոր .

2.— Զգուշացնելու այն հիւանդութիւններէն որ դպրոց միջավայրը կ'ստեղծէ կամ կ'առթէ և

3.— Ընկերութիւնը օգտակար վիճակի վերածելու համար :

Երբ յետադարձ ակնարկ մը նետենք, կը տեսնենք որ դպրոցը շատ հին ժամանակներէ ի վեր գոյութիւն ունեցած է: Յոյներ ՞րիստոսէ հինգ դար առողջ կ'աւանդեն բանաստեղծութիւն, երաժշտութիւն, մարզանք. Հոռվմայեցիք՝ մանկավարժ գերիներու ձեռքով կը դաստիարակեն տուներու մէջ և հարուստները կը կատարելագործեն իրենց ուսմունքներ մասնաւոր փիլիսոփաներու մօտ, և սակայն մինչև 18րդ դարը դպրոցը զուրկ էր բժշկական հակողութիւններէ, հեռի առողջապահական տուեալներէ: Գրեթէ նահապետական վարքեր կը տիրէին հոն: Այսդէս երկար տարիներ մանդկային ցեղը իր գործարանական կազմութիւններու մատղաշ, տհաս, զարգանալու կնթակաւ մէկ կարեւոր շրջանը կ'անցնէր, յաճախ ապականած օդի, անբաւարար լոյսի, ցած նստարաններու կամ խոնաւ գետնի վրայ, ամէն տեսակ վատառողջ պայմաններու մէջ և ուսուցման այն տեսակ մեթոսներով որոնք աւելի շատ յիշողութիւնը կը մարզէին քան թէ մտածողութիւնը, դատողութիւնը, կամ քը և կ'անտեսէին գրեթէ փիղիքականը:

Հին ժամանակին և մինչև իսկ հիմայ դժբախտարար, շատ մը տեղեր դպրոցներ բանալու ատեն կ'անտեսուի առողջապահական մասը: Երբեք ուշադրութիւն չդարձուիր չէնքի յարմարութեան, դասարաններու լուսաւորութեան, օդը փոխելու կամ տաքցնելու ձեւին, նստարաններու և դպրոցական այլ պիտոյքներու յարմարութեան, դասարաններու, շրջափակին, արտաքնոցներու մաքրութեան և լն: և լն:

Աշակերտ մը ընդունելու պահուն ուշադրութիւն չի դարձուիր թէ ինչպէս է անոր Փիղիքականը կամ մտային վիճակը. առողջ է թէ հիւանդ, նօրման թէ աննօրմալ: Աշակերտին նատելու տեղը կամ դասարանը որոշելու ժամանակ նկատի չառնուիր անոր հասակը, տարիքը, Փիղիքական զարգացումը, լսողութեան կամ տեսողութեան սրութիւնը: Պատկան մարմիններ չեն հետաքրքրուիր աշակերտներու ոչ Փիղիքական կամ մտաւոր առանձնայատկութիւններով, ոչ անոնցընտանեկան կամ ժառանգական յատկանիշներով, ոչ անոնց Փիղիքական կամ մտաւոր յոդութիւններով:

Երկար ժամանակ դպրոցները կ'ընթանային այսպէս առանց բժշկական հսկողութեան, և ցարդ գլժիքախտաբար գոյութիւն ունին մասնաւոր բժշկական մօտիկ հսկողութենէ և առողջապահական դասընթացքներէ զուրկ շատ մը վարժարաններ և վերոյիշեալ առողջապահիկ պայմաններէ զուրկ դպրոցներն են որ արտադրած են ու կ'արտադրեն կարգ մը հիւանդութիւնները, որոնք «դպրոցական հիւանդութիւններ» առնունը կը կրեն:

Այս երեւոյթներուն առջև դպրոցական առողջապահութիւնը օրըստօրէ աւելի ծաւալ և կարեսորութիւն կ'ստանայ: Աշխարհի ամէն կողմէները բիւրաւոր հրատարակութիւններ, հազարաւոր թերթեր, ամէն տարի բաղմաթիւ գրքեր կը հրատարակուին և միլիոններ կը վատնուին այս ուղղութեամբ: Նախարարութիւններ, պետական պարտաւորիչ օրէնքներ գոյութիւն ունին, համաժողովներ, մինչև իսկ միջազգային համագումարներ (զոր օրինակ 1877ին, 1886ին, 1904ին) տեղի կ ունենան: Բժիշկներ և կրթական առողջապահութեան խնդրով զբաղուող և հետաքրքրուող ծնողքներ վնասակար սիսթէմներու դէմ պայքար մղելու

համար կը կազմակերպուին, ինչպիսին է փարիզի մէջ
ա՛ֆարոցներու մտաւոր և ֆիզիքական առողջութեան
բարելաւման դաշնակցութիւն. » անուն միութիւնը :

Հակառակ այս բոլոր օրէնքներուն, պայքարնե-
րուն, խնդիրը այնքան կենսական է և բարդ որ՝ գի-
տութիւնը տակաւին իր վերջին խօսքը չէ ըսած և կը
գտնուին գիտութեան մարդիկ որոնք կրթական ներ-
կայ սիսթէմի կարգ մը հարցերը վնասակար կը գտնեն
մատաղ սերունդին, և կը պայքարին, կը քննադատեն
դէպի բարելաւում: Ինչո՞ւ որովհետեւ ան կը հետաքրքրէ
բոլոր մարդկային ցեղը և կը ներկայացնէ կենսական
այնպիսի անհրաժեշտառութիւններ, զորս չենք կարող
զանց ընել: «Հարցը առողջ սերունդ պատրաստելուն
մէջն է: »

ՀԱՐՑԱՐԱՆ .—

Ի՞նչ է դպրոցը - պատմական ակնարկ:
Ի՞նչ է առողջապահութիւնը - կարեւորութիւնը
Ի՞նչ է դպրոցական առողջապահութիւնը:
Ինչո՞ւ խնդիրը կենսական կարեւորութիւն ունի:

Դ Պ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Մ Ի Զ Ա Վ Ա Յ Ր

I

Մօտենանք դպրոցին, մտնենք անոր սեմերէն
ներս և մօտէն գիտենք: Հոն պիտի տեսնենք:

1/ Դպրոցին շէնքը իր յարակից պարագաներով և
կարասիքովը:

2/ Հոծ աշակերտութիւն մը՝ իր ուսուցչական
կազմով և պաշտօնեաներովը:

Դպրոցի շէնքի և յարակից յարկաբաժիններու
ելնի շինութեան, դասարաններու մեծութեան, լու-
սաւորութեան, մաքրութեան, օդափոխութեան, տաք-
ցընելու ձևին, ինչպէս նաև նստարան-գրասեղան,
սե տախտակ կամ քարետախտակ, կաւիճ կամ քարե-
զրիչ, աշխարհագրական քարտէս, տետրակ, գիրք, մե-
լան, կահկարասիններու շուրջ, ասոնց բոլորին համար
առողջապահութիւնը իր խօսքն ունի: Ասոնք գիտա-
կան-բնախօսական աշխարհը կ'զբաղեցնեն և ամէնքն
ալ առանձին առանձին ուսումնասիրութիւններու
նիւթ են և խիստ կարեւոր ու հետաքրքրական, այն-
պէս որ ատոնք բոլարն ալ ո՛չ միայն առողջապահական
պայմանները պէտք է լրացնեն, այլ վայրկեան մ'իսկ
պէտք չէ վրիպին ուսուցիչներու հսկողութենէն և ըս-
տիշկին քօնթրոլէն: Աշակերտներ հոն զետնդեկտ առաջ
էական է որ այն բնակավայրը ուր պիտի անդնեն իրենց
կեանքի ամենաթարմ և ամենաթանկագին մէկ շըր-
ջանը, ո՛չ թէ վատառողջ, հիւանդարեր, այլ ընդ-
հակառակը առողջապահական պահանջներուն համա-
պատասխան ըլլայ:

1.— ԴՊՐՈՑԻՆ ՇԵՆՔԸ ԵՒ ՅԱՐԱԿԻՑ ՄԱՍԵՐԸ

Դպրոցին շէնքը առողջապահականօրէն պէտք է իրականացնէ կամ նկատի ունենայ հետեւեալ 8 պարագաները՝

1.— Պէտք է հեռու ըլլայ՝ առնուազն 500 մէթր հիւանդանոցներէ, իսկ 100 մէթր՝ գործարան, գերեզմանանուն, զօրանոց, սպանդանոց, հանրատուն, գիւնետն և հասարակական խճողումներէ :

2.— Պէտք չէ ըլլայ՝ ձորերու, գետերու, նեղ փողոցներու, ճահիճոս մարգագետիններու, բարձր շէնքերով շրջապատուած բազմամարդ վայրերու, խոր ու փոստեղերու մէջ, որոնք միշտ խոնաւ կ'ըլլան և հիւանդութիւններ կը պատճառեն՝ (կարծատեսութիւնն. յօդացաւ, սրտի անբուժելի հիւանդութիւններ ելն.) : Զպէտք է ընտրել նաև բարձր գագաթներ՝ որոնք սիշտ ենթակայ կ'ըլլան անախորժ հովերու :

3.— Գետինը պէտք է ըլլայ չոր առ շէնք չոր գետնի վրայ» կ'ըսէ առածը՝ այս պայմանը իրականացնելու համար էական է որպէսզի հովը բաւական խորութեամբ թափանցիկ ըլլայ և մակերեսի ջուրը վարի խաւերը անցնի. նպատակայարմար և նախընտրելի են ուրեմն՝ կրախին, մանր աւազային կամ անոնց խառնուրդով բաղկացած հողերը։ Անյարմար են կրանիթէ, մանաւանդ կաւէ բաղկացած հողերը որոնք անթափանցիկ են։ Անյարմար են նաև բուսահողերը։ չորցըւած ճահիճները որոնք վնասակար, խոնաւ և հիւանդարել են։ Երբ ակամայ պարագաներու բերումով գետինը խոնաւ ըլլայ, պէտք է գիտնալ որ խոնաւութիւնը աճող սերունդի թշնամին է, հետեւարար ստիպողական անհրաժեշտութիւն մ'է՝

1/ Դիւրացնել ջուրերու հոսումը վրան գոց մասնաւոր խողովակներով։

2/ Կամ հիմերը դնելու ատեն թափանցիկ թանձր խաւ մը կազմել (աւազով, կիրով, խճաքարով) յետոյ վրան հիմերը հաստատել։

3/ Եւ կամ շէնքը հաստատել ներքնախորշերու (շառականոց) վրայ որոնք կրնան ինարկին ծառայել որպէս մթերանոց կամ շտեմարան։

4/ Դպրոցին դիրքը կամ ամենաերկայն ուղղութիւնը (orientation) տեղւոյն միջավայրին, կլիմային, լոյսին համեմատ որոշ նկատումներու առարկայ է։

1/ Եթէ լոյսը միակողմանի է՝ ամենանպաստաւոր, լաւագոյն դիրքերն են՝ արեւելեան, հարաւարեւելեան, հիւսիւս-արեւելեան։ Բարեխառն կլիմաներու համար նախընտրելի՝ հարաւ-արեւելեան, տաք կլիմաներու համար նախընտրելի՝ հիւսիւս-արեւելեան, իսկ եթէ հիւսիսէն միակողմանի լոյս ստանալը յարմար դատուի, շէնքը կ'ստանայ՝ հիւսիւս-հարաւային դիրքը որը սակայն լոյսով քիչ, օդը ցուրտ և խոնաւ կ'ընէ և աննպաստ դիրք մըն է։

2/ Եթէ լոյսը երկկողմանի է, թէպէտ ամառատեն մի քիչ տաք կ'ընէ, սակայն ցուրտ քամիներ վչող վայրերու մէջ, նախընտրելի է՝ հարաւ-արեւմըտեան դիրքը պայմանաւ որ՝ դասարաններէն բաւական հեռու վարագոյրի նման, ծառներով զօրաւոր պատնէշ մը կանգնել, դպրոցը զօրաւոր հովերէն զերծ պահելու և պատսպարելու համար։

3/ Ամէն պարագայի՝ արեւելեան կամ հարաւարեւելեան դիրքերը ամենէն նպաստաւոր և նպատակայարմար դիրքերն են՝ ըլլայ լոյսի, ըլլայ օդի, ըլլայ արեւի տեսակէտէն։

5.— Շենքին պատերը առնուազն՝ 35-45 սանթիմետր հաստութիւն պէտք է ունենան. չոր, հաստատուն և վատ հաղորդիչ (չոր փայտի փոշի, կիր, եփած աղիւս կալվանիզէ երկաթ և լն.) նախանիւթերը այնպէս մը պէտք է շինուին և երկու կողմերն ալ չիմէնթէյով (ciment) կամ սիլիքաթով (silicatisation) այնպէս մը ծեփուին որպէսզի թէ դուրսի անձրեւի խոնաւութիւնը ներս չի թափանցէ և թէ երկու կից դասարաններու մէջտեղի պատերը մէկ դասարանէն միւս աղմուկ չի փոխանցեն: Աւելի առողջապահական է, մանաւանդ ցուրտ կլիմաներու տակ, կրկնակի պատեր շինել և երկու պատերու միջն մնացած պարապ նեղ միջոցը վատ հաղորդիչ նիւթերով լիցնել:

6.— Շենքը նախընտրելի է որ միայարկ ըլլայ առ առաւելն երկյարկանի

7.— Սանդուխները պէտք է ըլլան՝ լայն, յարամար ուղիղ և անվտանգ: Աստիճաններու լայնութիւնը՝ $1\frac{1}{2}$ - $2\frac{1}{2}$ մէթր, բարձրութիւնը՝ 15 սանթիմէթր, իսկ խորութիւնը՝ 30 սանթիմէթր: Գլխի պառյա չի պատճառելու համար իւրաքանչիւր 10-15 ոտքի մէկ փոքրիկ սանդխագլուխ պէտք է շինել, իսկ եղերքը 1.10-1.40 մէթրը բարձրութեամբ ճաղեր դետեղել:

8.— Ինենքը պէտք է ըլլան, պարագային համեմատ 1-3 մէթր մեծութեամբ, 2 փեղկերով և այնպիսի դիրք մը տալ որ օդի հոսանք չի պատճառեն:

Հարցարան.—

ի՞նչ է դպրոցական միջավայրը, ի՞նչ կը բովանդակէ, ի՞նչ պայմաններ պէտք է իրականացնէ դպրոցին շէնքը, հողը, գետինը, դիրքը, պատերը, սանդուխները, դռները:

2.— ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻՆ ՑԱՐԱԿԻՑ ՄԱՍԵՐԸ

1.— Դ Ա Ս Ա Ր Ա Ն Ե Բ Ը

Դասարանները՝ ուր աշակերտները կ'անցնեն օրուան ամենալաւ ժամերը, առողջապահականօրէն առաջնակարգ տեղ մը կը գրաւեն և պէտք է լրացնեն հետեւեալ 8 պայմանները:

1.— Տարածութիւնը՝ իւրաքանչիւր աշակերտի պէտք է տրամադրել $1\frac{1}{2}$ քառակուսի մէթր յատակ և առնուազն՝ 6-8 մէթր խորանարդ օք:

2.— Երկայնութիւնը՝ 9-10 մէթր և ո՛չ աւելի, որպէսզի վերջին նստարանի աշակերտները կարենան ազատ և հանգիստ կերպով կարդալ գրատախտակի վրայ գրուածները, և դասատուն կարենայ հետեւելի անոնց գիրքին և ուշադրութեամբ հսկել կարգապահութեան:

3.— Լայներ՝ 7-8 մէթր և ո՛չ աւելի, որպէսզի ամենախորը նստող աշակերտները բաւականաչափ լրու ստանան:

4.— Բարձրութիւնը՝ $4-4\frac{1}{2}$ մէթր, 4 մէթրէն պակաս ըլլալու չէ որպէսզի օդի խորանարդաչափը շատ ըլլայ և պատուհանները բաւականաչափ բարձր և $4\frac{1}{2}$ մէթրէն աւելի ըլլալու չէ որպէսզի դասատուին ճայնը լսելի ըլլայ առանց դժուարութեան և առանց գորաւոր հնչողութեան (résonnance):

5.— Առակերեներուն բիւր՝ շատ դիւրութեամբ անմիջապէս կարելի է ճշդել վերոյիշեալ տուեսլներով՝ դասարանի մը եթէ՝ երկայնքը՝ 9, լայնքը՝ 7 բարձրութիւնը՝ 4 մէթր է, նուազագոյն (6 m^3) օդի հաշուով

հոն կրնաք զետեղել 42 աշակերտ այսինքն՝

$$(9 \times 7 \times 4 = 252 : 6 = 42)$$

$$\text{եթէ } 10 \times 8 \times 4\frac{1}{2} = 360 : 7 = 51$$

եթէ $10 \times 8 \times 4\frac{1}{2} = 360 : 8 = 45$ որով միջին հաշւով 45
խոկ առ առաւելն աշակերտներուն թիւը 51ը չպէտք է
անցնի:

6.— Յատակը՝ դետինէն բաւական բարձր այնպէս
մը պէտք է ըլլայ որ՝ խոնաւութիւնը արգիլէ, նուազ
ձայնատու, դիւրին մաքրելի, ոչ ձմեռը ցուրտ ոչ ա-
մառը կիզիչ և դիմացկուն ըլլայ:

7.— Պատերը՝ Տեսականօրէն հեղուկներու համար
անթափանցիկ իսկ օդի համար թափանցիկը լաւագոյնը
և իտշալ ձևն է: Երկու մէթր բարձրութեամբ միայն
իւղաներկով ներկել (որը թափանցիկ է) իսկ մնացած
վերի մասը հասարակ ներկով ներկել: Գոյնը պէտք չէ
որ ըլլայ ճերմակ, սպիտակ, կրի, որը աչքի վնասակար
է (hématogélosie ալլ յարձարագոյնն է գորշ կանաչ կամ
բաց կապոյտ որոնք ամենէն անվնաս գոյներն են:
Պէտք է վերի մասերուն աւելի բաց գոյն իսկ գետինէն
մինչեւ $1\frac{1}{2}$ մէթր աւելի ժութ գոյն տալ:

8.— Պատուհանները՝ իւրաքանչիւր դասարան
պէտք է ունենայ առնուազն երկու պատուհան որոնք
պէտք է ըլլան թռուով քիչ, բայց տարածութեամբ մեծ,
առանց զարդի, բարձր՝ գետինէն մէկ մէթր, իսկ ա-
ռաստաղէն 60-75 սանթիմէթր ցած, լայն, միակողմա-
նի. փեղկերը վեր վար շարժող ոչ թէ կողմանակի բաց-
ուող, շրջանակները նեղ և ուղիղ, ապակիները դու-
նաւոր պէտք չէ ըլլան, և ապակիներու տարածութիւնը
առնուազն զասարանի յատակին $\frac{1}{3}$ կամ գոնէ $\frac{1}{4}$ հա-
մեմատութիւնը պէտք է ունենայ:

9.— Վարագոյները և զարդանկարները, վնասա-
կար սերմերու և փոշիի բոյներ են, հետեւաբար երբ

պէտքը ստիպողական է, նախընարելի է փոխան վա-
րագոյրի շարժուն արեւարդել փեղկեր գործածել:

2.— ՀԱՆԴԵՐ ԶԱՍԵՆԵԱԿ

6/1901-67

Դասարաններու մօտիկ աշակերտներուն պէտք է
յատկացնել որոշ տեղ մը ուր կարենան տեղաւորել իրենց
կեղտուս կօշիկները, վերարկուները, գլխարկները և լն.
որոնք փոշիի խոնաւութեան, գարշահոտութեան և
նեխութեան պատճառ կրնան դառնալ: Սյա նպատակին
համար կարելի է տրամադրել սենեեակ մը որպէս հան-
գերձասենեակ կամ դասարաններու մուտքին քօրիտօրը.
որ մէկն ալ ըլլայ՝ անհրաժեշտ պէտք մը կը ներկայացնէ
որպէսզի աշակերտները իրենց կեղտուս կօշիկ վերարկու
և լն. որոնք միքրոպներու բոյներ են միասին դասա-
րան չի մտցնեն և թէ դասարանի տաք մթնոլոր-
տէն ուզդակի գուրսի օդին չենթարկուին: Ցիշեալ
վայրը պէտք է ունենայ կախիչներ որոնք նախընտրելի
է որ շատ իրարու մօտիկ չըլլան և թիւեր կրեն:

3.— ԶԲՈՍԱՍՐԱԿ — ԴԱՀԼԻՃ

Զմեռնային ցուրտ եղանակին դասարանի և դուր-
սի օդի տարբերութիւնը զգալի է: Արդ՝ մատզաշ մա-
նուկ սերունդի մորդթ, կոկորդը և թոքերը չափազան-
ցօրէն կ'զգացուին օդի արագ փափոխութենչն, և որով-
հետեւ իւրաքանչիւր դասէ վերջ անհրաժեշտ է դասա-
րանին օդը փոխել, պատուհանները և դաները բանալ,
հետեւաբար անկարելի է պահել աշակերտները դասա-
րանին մէջ կամ թողուլ որ գուրս ելլեն, որով հարկ



անհրաժեշտ է ունենալ 1—2 խոշոր սրամներ, առնը-
ւազն, մէկ մեծ սրահ. ուր կարենան հաւաքուիլ և ըգ-
րօսնուլ դասամիջոցներուն աշակերտները անձրեւու
ձիւնու, ցուրտ և խոնաւ օրերուն:

Յիշեալ զրասարահը՝ պէտք է տրամադրէ 3 մեթր
քառակուսի տարածութիւն իւրաքանչիւր աշակերտի
կամ համապատասխանէ դասարաններու ընդհանուր
տարածութեան: Պէտք է ունենալ առատ լոյս, մաքուր
և չոր օդ և վրան ծածկուած ճամբաններով հաղորդակ-
ցութիւն արտաքնոցներու հետ:

Սոյն սրամները կրնան ծառայել նաև որպէս դահ-
լիճ ուսուցիչներու հանգստութեան, հիւրերու ընդու-
նելութեան, հանդէսներու և ի հարկին ներկայացում-
ներու ունենալով փոքրիկ բեմ մը:

Մինչեւ իսկ երբեմն ստիպողական պարագաներու տակ
կրնան ծառայել որպէս սեղանատուն այն աշակերտնե-
րուն համար որոնք կէսօրուան ճաշի համար կարող
չեն տուն երթալ ու վերադառնալ Այս պարագային
պէտք է որ սեղանները շարժական ըլլան. եւ սակայն
որպէս հանդերձասենեակ գործածութիւնը հակառակ-
ջապահական է:

4.—Ա Ր Տ Ա Ք Ն Ո Ց Ն Ե Բ Ը



Դպրոցական միջավայրին մէջ Արտաքնոցներու
հարցը, մեծ նշանակութիւն և կարեւորութիւն ունե-
ցող խնդիրներէն մին է: Որովհետեւ անյարմար, կեղ-
տոտ արտաքնոցները հիւանդութիւններու բոյներ են և
կրնան շատ մը վարակիչ հիւանդութիւններ փոխան-
ցել ոչ միայն աշակերտութեան այլ տարածել նաև
քաղաքին մէջ:

Կղկղանքը կը պարունակէ իր մէջ շատ մը վնա-

սակար սերմեր. իմասնաւորի՝ ժանտատենդի (Fievre typhoïde) քոլէրայի, թանչքի (dysentéhérie) եւն. միք-
րոպները և կրնայ զանազան տարափոխիկ հիւաղու-
թիւններ պատճառել:

Գարշահոտութիւնը և հեղցուցիչ կաղերը (Hydro-
gène Sulfuré et carboné, Sulfhydrate d'ammoniaque)
մատադ սերունդի կազմուածքին խորապէս կ'ազդեն:

Արթունաւորիչ գարշահոտութիւնները կրնաննաև
ապականել շրջանակները:

Հետեւաբար խիստ կարեւոր է նկատի ունենալ
հետեւեալ պարագաները՝

1.—Արտաքնոցներու փոսերը կամ կղկղանքի ըն-
դունարանները, ըլլան՝ մնայուն (fosses fixes), շարժա-
կան (tinettes mobiles), թէ կոյուղի (tout à l'égoût) պէտք
է այնպէս մը շինուած ըլլան որ արտադրութիւնները
երբեք բացօղեայ չի մնան, հեղցուցիչ կաղերով գար-
շանոտութիւններ չի բուրեն և առողջապահական տու-
եականները իրականացնեն:

2.—Արտաքնոցներու նստատեղին մասին, ըսենք
անմիջապէս որ՝ երոպայի մէջ ընդհանրապէս գործա-
ծուած ջրահոս արտաքնոցները (water closet) որոնք
ուժգնորէն կղկղանքը ջուրով կը տանին և դէպի ետ
որոյ փականքներով գարշահոտ կաղերու դուրս գալը
կ'արգիլեն, թէպէտ նստողական հանգիստ գիրք մ'ու-
նին, սակայն առողջապահական և բնախօսական մեծ
անպատեւութիւններ կը ներկայացնեն՝ (զօրորինակ 1/
ուրիշներու նստած անդը նստիլը յաճախ պժդանք կ'ազ-
դէ. 2/ շատ մը հիւանդութիւններ կը փոխանցէ նա-
մանաւանդ երբ փայտէ շինուած է, որովհետեւ փայտը
մէզը կը ծծէ աղտողութիւններ կը պարփակէ և վա-
րակման բոյն կ'ըլլայ. 3/ ընախօսական աեսակէտէն
այդպէս նստած ձեւը աղեթափութեան (heptie) պատ-
ճառ կրնայ ըլլալ:

Մինչիեւ թրքական նստատեղին, կծկուած դիրքը նախնական մարդու այդ բնական դիրքը, աւելի նախընտրելի աւելի բնախօսական և շատ աւելի առողջապահական է:

Ներկայիս նպատակայարմար շատ լաւ ձեռք կան առատ զուրի բնթացքը ապահովող և գարշահոտութիւնը արգիլոց (Siège à la turque à effet d'osse) որոնք ամենայանձնարարելի ձեւերն են:

3.—Արտաքնացները պէտք է ըլլան՝ դպրոցի շենքէն հեռու, օդասուն, մաքուր, ընդարձակ, դռները դէպի հարաւապտերը չիմէնթոյով խորտութորտ ծեփել որպէսզի տղաքը այլանդակ բաներ չի նկարեն, և իւզաներկել որպէսզի անթափանցիկ ըլլան և դիւրին լուացուին, Յատակը գետինէն 10. 15 սանթիմէթր բարձը չիմէնթոյով ծեփել և քիչ մը ծռած զառիվար ընել որպէսզի ջուրը հօսի դիւրութեամբ:

4.—Իւրաքանչիւր 100 աշակերտին՝ 2-3 արտաքնաց համեմատութեամբ պէտք է որոշել թիւը: Իւրաքանչիւր աշակերտի տրամադրութեան տակ պէտք է դնել բարակ, կակուղ, դիմացկուն, մաքուր չգործածուած թուղթ: Եւ արտաքնացները որ մէկ ձեւն ալ չինուած ըլլան՝ ամէն օր պէտք է հականեփել (անշէջ կիրով 5% կամ կանաչ քարի ջուրով 5%), կամ Քրէ-Շիլով 5%). հսկել մաքրութեան և առատօրէն, լուանալ օրական երկու անգամ:

5.—Բ Ա Կ

Դպրոցական աշակերտներու ազատ զարգացումը և աճումը կը պահանջեն մաքուր օդ, մեծ տարածութիւն և առատ լոյս: բակի տարածութիւնը պէտք է տրամադրէ փոքրիկներու՝ 3, իսկ մեծերու՝ 5 քառա-

կուսի մէթր իւրաքանչիւր աշակերտի:

Բակը պէտք է առատ արև տեսնէ:

Եթի բակը և դասարանները հակառակ փափաքի և առողջապահական պահանջի բաւարար արև չի տեսնեն, հարկաւոս է յաճախ բացօդեայ միջոցներ ստեղծել որպէսզի աշակերտները ազատ խաղան:

Բակին մէջ կարգ մը ծառեր շատ օգտակար են ամառուան համար, պայմանաւ որ դասարաններէն հեռու ըլլան: և մի քանի հատարաններ իրարմէ հեռու յոդնողներուն համար:

Բակը պէտք է որ չոր ըլլայ և անձրւներէ վերջ ալ չուտով չորնայ: Եթէ հողը աւազուտ թափանցիկ չէ կարելի է բարակ իւսւ մը խճաքար կամ աւազ ցանել և ջուրին հոսանքը դիւրացնող խողովակներ կամ վրան գոյ ակօսներ շինել ուլի: Բակին մէջ ջուրը անհրաժեշտ է խաղերէն յետոյ, ճաշերէն առաջ ելն: լուացուելու, խմելու համար: Իւրաքանչիւր 20 աշակերտի մէկ հաշլով՝ հարկաւոր է յուացարաններ զետեղել: Բակէն զատ շատ հաճելի և ցանկալի է ունենալ պարտէղ մանկապարտէզի և գիշերօթիկներու համար:

6. ՆՆՉԱՍՍԵՆԵՍԿԱ—ԸՆԹԵՐՉԱՍՏՐԱՀ

Գիշերօթիկ դպրոցներու համար նկատի ունենալ՝

1.— Ննջասենեակ մը որ՝ պէտք է ըլլայ ընդարձակ և մարդագլուխ տրամադրէ առնուազն՝ 20-40 մէթր խորանարդ օդ (կամ 5 մէթր բարձրութիւն 2 լայնութիւն և 4 երկայնութիւն):

Իւրաքանչիւր աշակերտ պէտք է ունենայ մէկ մահակալ, մէկ սեղան, մէկ աթոռ:

Իւրաքանչիւր սրահ 20-30 էն աւելի անկողին

Հպէտք է պարունակէ :

Պատուհանները լայն, գետինէն 1-10 մէթր բարձր և օրուան մէջ բաց պէտք է ըլլան:

Անկողինները, վերմակները, բարձերը, սաւանները նաև պէտք է ցորեկները արևել և օդին ենթարկել ճերմակեղէնները առնուազն՝ 10-15 օրը մէկ անգամ փոխել և բաղնիք առնել լուացուիլ: Գիշերանոցի սովորութիւնը թէ մաքրութեան թէ չմսելու տեսակէտէն յանձնարարելի է:

2.— Ընթեցաւրահի պէտք է այնպիսի տարածութիւն մ'ունենայ որ իւրաքանչիւր աշակերտի տրամադրէ առնուազն 6 մէթր խորանարդ օդ, և մէկ ժամուան մէջ սրահին օդը պէտք է Յ-Ծ անգամ փոխել: Երբ դասարանները որպէս ընթերցաւրահ գործածենք օդը՝ 8 մէթր խորանարդ պէտք է հաշուել:

3.— Շատ բնական է որ գիշերօթիկ գալրոցներ պարտին ունենալ խոհանոց և սեղանատուն: Դպրոցներ կարող են ունենալ գրադարան մը ուսուցչութեան և աշակերտութեան համար, կրնան նաև ունենալ ֆիզիքական, քիմիական, բուսաբանական, և լուսական գործիքներ և հաւաքածուներու որոշ սենեակ մը:

ՀԱՐՑԱՐԱՆ.—

Որո՞նք են դպրոցի շենքին յարակից մասերը եւ ի՞նչ պայմաններ պէտք է լրացնեն:

Ի՞նչ գիտեք իւրաքանչիւրին մասին առանձին առանձին:

Դ Պ Ռ Ո Յ Ա Կ Ա Ն Կ Ա Ր Ա Խ Ի Ք

II

Դպրոցական կարասիքներու շինութեան և գործածութեան պարագային էական պայման է ապահովել և իրագործել առողջապահական պայմանները: Այնպէս որ բոլոր կանկարասիք արմատականօրէն պէտք է յարմարին աշակերտին:

ՆՍՏԱՐԱՆ—ԳՐԱՍԵՂԱՆ

Նստարան-գրասեղաններու կէտ նպատակը պէտք է ըլլայ՝ տալ աշակերտին ուղիղ-կանոնաւոր դիրք մը, համապատասխան իւրաքանչիւրի հասակին, և ապահովել յենակէտներ, մկանունքային յոգնութեան պարագային, մամինին անկանոն և անորմալ ձեւեր չի տալու համար: Ասոնց չափերը բնորոշող և սահմանող որոշ պարտադիր պետական օրէնքներ ինչպէս նաև զանազան նմոյշներ կան: ասոնց մանրամամնութիւնները թողելով հետաքրքիր մասնակէտներու, ըսենք անմիջապէս հակիրծ և ամփոփ կերպով առողջապահութեան խօսքը:

1.— ՆՍՏԱՐԱՆ

ա/ Բարձրութիւնը՝ պէտք է համապատասխանէ աշակերտի հասակին չ/ ին, իսկ խորութիւնը կամ լայն-

ուրինը տղուն սրունգին չ/3 ին կամ հասակին՝ 1/5 ին պայմանաւ որ նստուկ ուղիղ նստած վիճակի մէջ չափենք, Այնպէս որ երբ տղան հանգիստ ուղիղ նստի, սրունգները հանգիստ մը կախուին, ոտքերը հանգիստ մը գետնին գրայ հանգչին և նստարանին եղերքը ծունկին յետին չի դպչի և չնչերակներն ու ջիղերը չի ձնչէ: Նստարանի առաջքի եղերքը յատինէն 2-3 սանթիմէթր բարձր, հետեւարար հորիզոնականին հետ 8-10° անկիւն մը պէտք է կազմէ, որպէսզի իրանը չի սահի:

Բ/ Թիկունիքը կամ յենակը՝ ուղիղ և 10° դէպի ետ այնպէս մը ըլլալու է որ աշակերտը գրելու ժամանակ կարենայ կոթնիլ. գրասեղանի եղրին, հաւասար բարձրութիւն ունեցող ձեւը նախընտրելի է: այդ պարագային գրասեղանի եղերքէն հեռաւորութիւնը պէտք է հաւասարի նստարանի գրասեղանի տարբերութեան:

2.—Գ. Ռ. Ա. Ս Ե Ղ. Ա. Ն Բ

Գրասեղանը կը բաղկանայ երկու մասէ՝

ա/ Նեղ հորիզոնական մասը մելանի, գրչի մատիքի համար: որը պէտք է ունենայ 10 սանթիմէթր լայնք:

Բ/ Լայն թեք մասը գրքի, տետրակի և լն.ի համար, որը պէտք է ըլլայ 35-45 սանթիմէթր լայն: Արդարեւ այս պարագան, խիստ կարեւոր է, համանաւանդ մանկավարժական տեսակէտէն: որովհետեւ նկատելով որ տետրակները 22-23 սանթիմէթր երկայնութիւն ունին և տղան պէտք է որ կարենայ իր բազուկին չ/3 ը սեղանին վրայ դնել և առանց թիկունքը շարժելու և թեւերը ետ տանիլ բերելու գրել, սեղանին թեք մասը պէտք է ուրեմն ունենայ 35-45 սանթիմէթր, և այդ թեքութիւնը պէտք է ըլլայ 15-18°: որովհետեւ պէտք է նկատել որ երբ գրքին յատակագիծը աչքի առանցքին զուգահեռական ըլլայ այդ պարագային ընթերցումը աւելի դիւրին է, ինչ որ կը համապատասխանէ 15°

աստիճանին: և պէտք չէ որ աւելի թեք ըլլայ որովհետեւ ոչ միայն գրքերը կրնան սահիլ այլ նաև տղուն բազուկները շուտ կը յոգնին:

Գ/ Գրասեղանի բարձրութիւնը՝ դուրսի կողմէն պէտք է հաւասարի՝ նստարանի բարձրութեան+տարբերութեան+սեղանի թեք մասի 1/6 ին, իսկ ներքին կողմը՝ պէտք է հաւասարի նստարանի բարձրութեան+տարբերութեան:

Գրասեղանի տախտակին նստարանէն բարձրութիւնը կամ ուրիշ ձեռվ մ'ըսելով՝ տարբերութիւնը պէտք է հաւասարի՝ հասակի 1/6 ին այնպէս որ ենթական կարենայ հանգիստ գրել առանց ուսը վերցնելու:

Իսկ նստարանին գրասեղանի եղերքէն հեռաւուրութիւնը՝ կրնայ երեք պարագաներ ներկայացնել՝ երբ նստարանին ծայրը 5 սանթիմ. ներս մասը է կ'ըսուի՝ բացասական հեռաւուրութիւն, ընդհակաւակը եթէ նստարանը գրասեղանի եղրէն հեռու է կ'ըսուի՝ դրական հեռաւուրութիւն: իսկ եթէ ոչ ներս ոչ հեռու է այլ համահաւասար կ'ըսուի՝ հեռաւուրութիւնը զեր եւ:

Ներկայիս բոլոր գիտական աշխարհը կ'ընդունի որ նստարան-գրասեղանները անպատճառ պէտք է բացասական հեռաւուրութիւն ունենան, հակառակ պարագային աշակերտին կազմուածքը կը վնասուի:

Գրեակալի բարձրութիւնը, պէտք չէ որ 12-15 սանթիմէթրէն աւելի ըլլայ որպէսզի աշակերտներու ծունկերուն չի դպչի և ոտքերը չի նեղէ:

Առակերտներուն ոտքերը շիտակ գետնի վրայ պէտք է հանգչին: ոտքերը ցողի վրայ դնելու դատապարտելի ձեւ մըն է որովհետեւ մարմնին անկանոն ձեւեր տալու պատճառ կ'ըլլայ: ոտքի նեցուկը պէտք է 20-30° թեք և առնուազն 12-25 սանթիմէթր լայն ըլլայ: Նըս, տարանի և ոտքի նեցուկի հեռաւուրութիւնը այնպէս

մ'ըլլալու է որ ոտքերը հանգիստ մը հանգչին։
նինգ կարեւոր նկատողութիւններ։—

1.—Երբ գրասեղանը նստարանին բաղդատմամբ շատ զած և առանց թեք մասի և կամ գրասեղանը նստարանէն հեռու գրական հեռաւորութեան դիրքին մէջն ըլլայ. աշակերտը կ'սովիպուի առաջ ծռիլ, կռնաւկը տնկել, գլուխը թեքել, կուրծքը սեղանին յենուլ. զլուխը բռնելու համար վիզի մկանունքները կը կարկամին և լարուած կը պահեն վիզի երակները, այսպէս մի քանի անգամ շարունակարար կրկնուելով նախ կը խանգարեն արեան կանոնաւոր շրջանառութիւնը ուղղին մէջ՝ որմէ յառաջ կուգան՝ գլխացաւ, կրծքացաւ, քթի արիւն հոսութիւն, ընդհ. թուլութիւն, աչքի հիւանդութիւններ են. և վերջապէս երբ մկանները յոգնին աշակերտը մէկ կամ միւս կողին վրայ կը յենու, գլուխը կը ծռէ և այս անկանոն դիրքի հետեւանքով, ողնաշարն ալ կ'սովիպուի առաջ ծռիլ (cypriose) կամ մէկ կողմին վրայ ծռիլ (scoliose):

2.—Երբ գրասեղանը օրինականէն աւելի բարձր է այն ատեն տղանկ'սովիպուի ուսերը և թեւերը բարձրացնել, նաևանաւանդ աջը և ամբողջ սեղանին վրայ դնել, գլուխն ու ողնաշարն ալ կը հետեւին միւնոյն անկանոն դիրքին։

3.—Երբ բացասական հեռաւորութիւնը 5 սանթիմէթրէն աւելի է, այսինքն նստարանը գրասեղանին շատ մօտեցած է, տղան կ'սովիպուի միշտ դէպի ետ ծըռուած անկանոն դիրք մ'առնել և միւնոյն անկանոն դիրքին շարունակութիւնը կը ծռէ նաև ողնաշարը (larydose): Առողջապահականօրէն պայմանադրական է որ՝ երբ տղան նստարանին յնանած հանգիստի վիճակին մէջ է՝ իր կուրծքին և սեղանի եղբին միջև առնուազն 5 սանթիմէթր պարապութիւն դոյութիւն ունենայ: Թէ-

պէտ կ'առարկուի թէ վերոյիշեալ դիրքը կրնայ այն անյարժմարութիւնը ունենալ որ աշակերտը (երբ շատ գիրուկ է) չի կրնար ազատ կերպով ոտքի կենալ դասի առեն պատասխանելու համար. սակայն ասոր դարձանը շատ պարզ է և ներկայիս մեծ դիւրութիւններ կ'ընծայուին այս առթիւ գրասեղանի թեք մասը շարժական բնելով և այլն։

4.—Նստարան գրասեղանները մեկ առ առաւելի երկու հոգինոց պէտք ե ըլլան. մէկ հոգինոց սեղաններու առաւելութիւնը անհերքելի են։

1/ Հիւանդութիւններու փոխանցումի վտանգը կը նուազեցնեն։

2/ Աշակերտը աւելի ազատ կ'ըլլայ իր շարժումներուն մէջ առանց նեղուելու իր քովինէն որ յաճախ պատճառ կ'ըլլայ անկանոն դիրքերու։

3/ Կարգապահութեան և բարոյականնի տեսակէտէն առանձին ըլլալը մեծ առաւելութիւն է: Եւ սակայն մէկ հոգինոց նստարան սեղանները՝ որովհետեւ թէ սուզի կը նստին պիւտճէի տեսակէտէն և թէ շատ տեղ կը բռնեն, աւելալաւր երկու հոգինոց շինել տայն է իւրաքանչիւր անձի 50-55 սանթիմէթր հաշուելով: Թէ դասարանները դիւրութեամբ լուացուելու և իհարկին տեղափոխուելու տեսակէտէն, նախընտրելի է որ շարժական ըլլան։

5.—Նկատելով որ աշակերտութիւնը յարածուն մատաղ սերունդ մըն է և աղջիկներու հասակի աճումը 10-14, իսկ մանչերունը 15-17 տարեկանին աւելի տեղի կ'ունենան զգալիօրէն, որով տարիքի և հասակի համեմատութիւնը հաստատուն չ'ըլլալուն. յաճախ կարեւոր է հասակները չափել և սեղաններուն յարմարցնել: Բնական է որ՝ կարելի չէ երբէք իւրաքանչիւրի յատուկ սեղաններ ունենալ, այլ տարբեր տարբեր

հասակի տղաք տեղաւորել պատշաճ և յարմար նստարաններու վրայ բացառութիւն պէտք է կազմեն միայն և միմիայն անոնք որ բնականոն չեն լսեր և չեն տեսներ և ոչ թէ երբեմնի աւանդական սովորութեան համեմատ լաւագոյն աշակերտները առաջին շարքին տեղաւորել այնպէս որ մեծ տղաք նստին ցած սեղաննեներու վրայ առաջնակարգ իսկ փոքրիկ կարճ աշակերտներ մնան յետին շարքին : Հարկ անհրաժեշտ է հասակի, չափին համապատասխան աեղաւորել . սեղանը աշակերտի հասակին յարմարցնելով և ոչ թէ աշակերտը սեղանին : Ի պահանջել հարկին աւելի նախընտրելի է որ սեղանը քիչ մը բարձր ըլլայ քան թէ ցած : Բաւական չէ որ դպրոց մը աշակերտի յարմար, առողջապահական պայմանները լրացնող նստարան, գրասեղան ունենայ . այլ կենսականը այն է որ տղան իր պարտականութիւններով զբաղած ատեն ունենայ իրեն յարմար նստարան գրասեղանը :

3.— ՈՒՍՈՒՑԻՉԻՆԸ ՍԵՂԱՆԸ՝ պէտք է գետինէն 50 սանթիմէթր բարձր և այնպէս մը դրուած ըլլայ որ կարենայ բոլորին հսկել և իր ձայնը ամենուն լսելի ընել :

4.— ԳՐԱՑԱԽՏԱԿԱՆԸ՝ պէտք է ըլլայ մեծ, սե, աղօտ, անփայլ և այնպէս մը պէտք է տեղաւորուած ըլլայ որ ստանայ առատ լոյս և ամենահեռուն նստաղ տղաք կարենան դիւրութեամբ կարդալ վրան գրուածները :

Կալինը պէտք է ըլլայ՝ կակուղ և սպիտակ :

Մրգիչը՝ մաքուր, որը ի պահանջել հարկին պէտք է թրջել ջուրով և բնաւ երբեք թուքով :

5.— ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵՍԵՐՈՒԻ ցոլացնող տեսակները աչքերը կը յոգնեցնեն, ձեռքի վրայ ուղղահայեաց կերպով բռնելով 40 սանթիմէթր հեռուէն պէտք է կարդացուի . իսկ պատը կախուածներու ա-

նուններուն մեծ տեսակը 4 մէթր իսկ միւս տեսակը մէկ մէթր հեռուէն պէտք է դիւրութեամբ կարդացուին : Երկրագունդները — թնապատմական Աղլասները, պէտք է ըլլան՝ անփալ, յստակ, որոշ և մեծ տպագրուած :

6.— Քարեւսախտակի վրայ խարեգրիչով գրելու սովորութիւնը արտասել դպրոցներեն :

Քարեգրիչով գրուած մը կարդալը շատ դժուար է քան մելանով կամ մատիտով ճերմակ թուղթի վրայ գրուածք մը . որովհետեւ քարեւսախտակի գորշագոյն ֆօնի վրայ քարեգրիչով գրուածները կը ցոլան, կ'ըստիպեն որ աշակերտը շատ մօտէն նայի, որով ենթական կ'ստիպուի ծովիլ, վզի կոճղին անկանոն դիրք մը տալ, անհանգիստ ըլլալ, կարծատեսութեան, մղուիլ : Յանոյ քարեգրիչը ո'չ միայն կ'արտադրէ սուր և անախորժ աղմուկ մը այլ զայն բռնելու համար մատնեարը կը պրկուին, կը յոգնին և վատ գրելու կը վարժուին :

7.— Մատիտի գործածութիւնը նաև՝ վերոյիշեալ պատճառներով նպատակայարմար և յանձնարարելի չէ : Արդարեւ մատիտով գրուածք մը կը ցոլայ և հազիւ 0,90 մէթր հեռուէն կը կարդացուի մինչդեռ մելանով գրուածք մը կարելի է կարդալ 1,20 մէթր հեռուէն : Գործածելու պարագային սակայն պէտք է որ մատիտը ո'չ շատ կակուղ ո'չ շատ կարծր այլ թեթեւ, հաստ և երկայն ըլլայ . կարճ մատիտները թէ մատները կը յոգնեցնեն և թէ գէշ գրել կը վարժեցնեն :

8.— Գրիչի գործածութիւնը ամենեն նպատակայարամարն է .

Սկիզբէն պէտք է գրիչի վարժեցնել : Հարկաւոր է գրիչը բռնել կանոնաւոր, թեթեւ և փափկութեամբ գործածել : Նախընտրելի է որ գրչակոթը ըլլայ՝ հաստ թեթեւ, եռանկիւնածեւ կամ հատուածակողմով :

9.— Մելանք պէսէ և ըլլայ՝ մուր սեւ եւ ոչ թէ աղօտ։ Գրելու ատեն չպէտք է աղտոտել ոչ ձեռքը, ոչ մատները և ոչ ալ դէմքը։ Կան մելաններ որ թոյն կը պարունակեն, կան որ՝ միքրոպասպան են։ Ամենայն դէպս հարկ է սորվեցնել աշակերտութեան թէ մելանը ներքին գործածութեան յատկացուած բան մը չ' և զգոյշ պահել ու հսկել։

Պէտք է ուրեմն դրել սեւ մելանով ներմակ քուղարի վրայ։

10.— Դասագրեար. Դպրոցական գրքերը 25—30 սանթիմէթր հեռուէն պէտք է շատ դիւրութեամբ կարդացուին։

Թուղթը և գրերու տպագրութիւնը պէտք է լուրջ կարեորութեան և ուշագրութեան առարկայ լուրջ պահանջման առաջակար կամ կանաչ գոյացում (որը աչքի վնասակար կապուտ կամ կանաչ գոյացում ները կը ծծէ). ողորկ, անփայլ և բաւական հաս այնպէս որ միւս երեսի գրերը չ'երեան։

Իսկ գրերը այնպէս մը օրինական և յարմար տըպագրուած ըլլան որ մէկ մէթր հեռուէն մէկ մոմով լուսաւորուած գիրքը 80 սանթիմէթր հեռուէն առողջ նօրմալ աչքը կարենայ կարդալ և կարճատեսութիւն չի պատճառէ։ (Գրերու բարձրութեան, թանձրութեան տողերու երկայնութեան են. են. մանրամասնութիւններու շուրջ տարիքի համապատասխան չափերը թիւններու շուրջ տարիքի համապատասխան բնորոշող օրէնքներ գոյութիւն ունին)։ Նախընտրելի և նախապատիւ են կորուձե, հաստ և խոշոր գրերը որոնք աւելի տպաւորիչ են։

Գրքերը պէտք է միշտ ծածկուած ըլլան գունաւոր թղթով որը աղտոտելուն պէտք է յաճախ փոխել։

Գրքեր փոխ աալը վարակիչ հիւանդութիւններու տեսակէտէն անտեղի և վտանգաւոր է։

Գործածուած տարակուսելի գրքեր են. կարելի է հականեխելէ վերջ ամենայն վստահութեամբ կրկին գործածել։

Սակայն և այնպէս քիչ արժէք ներկայագնող գըրը քերու համար հիմնական և յանձնարարելի միջոցը այրել ոչնչացնելն է։

11.— Տեսրակները. — Աշակերտներու գործածած տեսրակներու թուղթը պէտք ըլլալ. ներմակ բաւական հաս և անփայլ։

Շատ մոխրագոյն թղթերը, թեք կապոյտ գծերով խիտ քառանկիւններով, զանազան հեռաւորութիւններով գծուած տետրակները աշքի վնասակար են։ Նորավարժերու համար՝ սեղ, երկայն, տողերը կարճ, որոշ և սեղուգանեռական գծերով պէտք է ըլլան. իսկ մեծ և վարժաշակերտներու տետրակները նախընտրելի է որ առանց գծերու ըլլան։ Ոչ միայն առողջաբաններ այլ մանկավարժներ նաև կ'ընդունին և կը փաստեն այդ գծերուն վնասակարութիւնը և անօդտակարութիւնը։

ՀԱՐՑԱՐԱՆ

Ի՞նչ պայմաններ պէսէ և լրացնեն եւ որո՞նք են դպրոցական կարասիք. ի՞նչ զիսէք եւ ի՞նչ դիտողութիւններ ունիք նատարանի — գրասեղանի — ուսուցիչին սեղանի — գրատիսակի — Աշխարհագրական հաշեսկի — հարետախակի եւ հարեգրիչի — մատիքի — գրիչի — մելանի — դասագրեներու եւ տեսրակներու ուրջ։

Օ Դ. Լ Ո Յ Ս. Մ Ա Ք Ր Ո Ւ Թ Ի Ւ

III

ՕԴ ԵՒ ՕԴԱԼԻՈՐՈՒՄ

Դպրոցին շէնքը և յարակից բոլոր մասերը որքան ալ առողջապահական պայմանները լրացնեն, քաջ պէտք է գիտնանք սակայն որ մատաղ սերունդին, աւելի քան չափահասին, անհրաժեշտ է մաքուր օդը քան ամենալաւ կերակուրը։ Օդը կեանքի սնունդն է, լայն օդի մէջ տղուն կուրծքը լայն կը բացուի, արեան շրջանը աւելի արագ, սրտի տրոփումը աւելի ուժգին, նեարդային սիսթէմը աւելի կանքնաւոր և զօրեղ կը դործէ, մէկ խօսքով օրկանիզմը կը զօրացնէ։ Ընդհակառակ ապականած օդը կը քայլայէ մատաղ սերունդին աճող կաղմը, կը թունաւորէ մեր կենսունակ բջիջները և ամէն տեսակ հիւանդութիւններու պարար հող մը կը պատրաստէ և ենթակայ կ'ընէ նամանաւանդ թոքախտի։ Դպրոցները սրբազն պատականած թոքախտի ունին ուրեմն աշակերտներուն մատակարարելու մաքուր եւ բաւականաշափ օդ։

Մաքուր օդը որ կը ներեցնեն Օդը որ կ'արտահենի կը

կը բովանդակե ٪/₀

→ ←

բովանդակե ٪/₀

→ ←

Բորոկածին (Azote) 79

79,5

Թթուածին (Oxygène) 21

16

Ածխաթթու (ac. carbonique) 4/10000

4,3

Արդ թթուածինը որ՝ մեր արեան կը խառնուի, կը տարածուի մեր կազմի բոլոր անկիւններու, կեանք կուտայ մեր հիւսուածոներուն և որ՝ մարդուս կենառուակութեան համար ստիպողական անհրաժեշտութիւն մընէ, կը նուազի իւրաքանչիւր շնչառութեան, իսկ վլասակար, թունաւորիչ կազը՝ ածխաթթուն որ՝ կը խեղդէ կը մահացնէ մեր արեան գնդիկներու բջիջները, կ'աւելինայ։ Թուանշաններով խօսինք՝ բնախօսական մօտաւոր հաշուով։

մէկ ժամուան մէջ՝ 9,5 տարեկան մանչ մը կ'արտաշնչէ՝

10,3 լիտր ածխաթթու

" 10 " աղջիկ մը կ'արտաշնչէ՝

9,7 լիտր ածխաթթու

" 16 " մանչ մը կ'արտաշնչէ՝

17 4 լիտր ածխաթթու

" 17 " աղջիկ մը կ'արտաշնչէ՝

12,9 լիտր ածխաթթու

Այնպէս որ միջին հաշուով իւրաքանչիւր աշակերտ մէկ ժամուան մէջ կ'արտաշնչէ 12,5 լիտր ածխաթթու։ Երբ նկատի առնենք որ դասարանին մէջ կան 40—50 աշակերտներ, չատ տրամարանօրէն կրնանք երեւակայել դասարանի օդին վիճակը, թէ որքան կը նըւալի թթուածինը, կը հարստանայ ածխաթթուն և կուգայ այնպիսի մի աստիճանի որ օդը՝ անտանելի, վլասակար, անշնչելի և մահացուցիչ դառնայ։ Եթէ դասարանին օդը չի փոխուի, 2 ժամ վերջ ածխաթթուի համեմառութիւնը կը բարձրանայ 40/10000, 100/10000 մինչեւ 110/10000ի ինչ որ հեղձուցիչ և մահացուցիչ է։ Մինչդեռ լնչպէս ըսինք, մաքուր շնչելի օդը կը պարունակէ 4/10000 ٪/₀ ածխաթթու։ օդը վլասակար կը նկատուի երբ համեմառութիւնը 6/10000 ըլլայ։ և օդը անշնչելի է երբ համեմառութիւնը առ առաւելն 10/10000 է։

Դասարանի ապականած օդին նեխութեան առաջնանը այնքան զգալի չ'ըլլար մէջը նստողին, որքան դուրսէն մտնողին որուն կը հարուածէ իսկոյն ապականած օդի կազին հոտը :

Իւրաքանչիւր աշակերտի բաւականաչափ մասքուր օդ տրամադրելու համար հարկ անհրաժեշտ է ուրեմն գասարաններուն մէջ սահմանել կանոնաւոր օդափոխութիւնն:

Ուղեղը ազատօրէն գործելու համար լաւ օդաւորումի պէտք ունի, իսկ լաւ օդաւորումը, ամրող չէնքին մէջ հարկ եղած մաքուր օդը միօրինակ մացնելուն մէջ կը կայանայ :

Օդաւորումի 2 ձեւեր կան՝ բնական և արուեստական : Բնական ձեւը ամենալաւ և յարմարագոյն միջոցն է . պատուհան և գոները բանալով — նամանաւանդ դասամիջոցներուն և զրօսանքի ժամերուն — օդը փոխելըն է :

Ամառ եղանակին այս բնական միջոցը իրականալի է զգուշանալով սակայն դուրսի փոշիէն և երրեմն խանգարիչ ժիրոններէն երբ ներսի օդը աւելի տաք է քան դուրսինը իսկ հթէ դուրսի և ներսի օդը նոյնատեսակ է, այն ատեն օդը դասարանին մէջ կայուն կ'ըլլաւ որով պէտք է մի քանի վայրկեան հովի հոսանք ստեղծել դասամիջոցներուն :

Չմեռ եղանակին պայման է դարձեալ օդը փոխել և աշակերտները չի պատեցնել : Դուրսի և դասարանի օդի մէջ զոյութիւն ունեցող ջերմութեան ահաւգին տարբերութեան շնորհիւ մի քանի վայրկեանի մէջ կարելի է բնական ձևով օդը փոխել Պաղ երկիրներու մէջ օդը լաւ մը փոխելէ վերջ, աշակերտները ներս մացնելէ առաջ մի քանի վայրկեան դուռները և պատուհանները փակել որպէսզի օդը քիչ մը մեղմանայ, տաքնայ :

Կարելի է նաև առաստաղէն կամ անոր մօտէն օդանցքներ հաստատել այնպիսի սիստեմով մը որ ուղղակի չազդեն աշակերտներուն: Արդարեւ դասի միջոցին դասարանին օդը նորոգելու պատրուակով, պատուհան մը բաց թողուլը խիստ վնասակար սովորութիւն է: Դուրսի պաղ օդը ուղղակի կազդէ մօտը նըստող աշակերտներուն եւ կը վնասէ աւելի քան եթէ դուրսը ըլլային:

Օդաւորումի արուեստական ձեւը: Յիշենք նախնական ձեւերը՝ վառարաններով և ծխնելոյզներով, որոնք տաքնալով, սենեակի ապականած օդը կը քաշեն և ծուխին հետ միասին վեր կը տանին, և դուրսէն պաղ օդ կը բերեն:

Այժմ արհեստական օդաւորումի շատ կատարելագործուած և յաջող գործիքներ գոյութիւն ունին, որոնք կամ յարատեն կը գործեն կամ տաքցնող գործիքներու հետ զուգընթաց զանազան ձեւերով, որոնց անժխտելի կարեւորութիւնը շեշտելէ վերջ՝ գործադրութիւնը կը թողունք մասնագէտաներու և հակողութիւնը ուսուցիչներուն :

Պաղ կիմաներու տակ դասարանները պէտք է ունենան ընդհանրապէս 15—17⁰ սանրիկրաս զերմութիւն ձմեռ ատեն: Կիմային և երկրին համեմատ դասարաններու յերառութեան պէտք է հսկել որպէսզի դուրսի և ներսի օդի միջև ջերմութեան տարբերութիւնը այնա միծ և զգալի ըլլայ: մինչեւ իսկ դուրսի օդը որքան ալ պաղ և խիստ ըլլայ գասարանները չափազանց շատ տաքցնելը աշակերտները աւելի ցրտառութեան կ'ենթարկէ և նուռազեցնելով թթուածինին քանակը կը թուլացնէ՝ մկանային աշխատութիւնը, ստամոքսի գործունէութիւնը և սննդառութիւնը, այնպէս որ աշակերտը կը տարուի ծուլութեան, դանդաղութեան

և քունի . հետեաբոր կարեոր է ունենալ պատի ջերմաչափ մը և ըստ այսմ կանոնաւորել ջերմութիւնը :

Դասարանները տաքցնելու երկու ձեւ կայ .

1. Տեղական 2. Կեդրոնական .

1.— Տեղական միջոցը՝ վառարաններն են հինուող ի վեր , որոնք գոյութիւն ունին զանազան ձեւերով եւ սիսթէմներով , երկաթէ թէ աղիւսէ , փայտով թէ քարիւղով , պարզ թէ քալտօնի սիստէմով , որ մէկ կատարելագործուած ձեռվն ալ շինուած ըլլան , ամէնքըն ալ առաւել կամ նուազ չափով հակառառողջապահական են թէ տուներու և թէ դպրոցներու համար :

Այսպէս որ վառարան թէ ծխնելոյզ . առողջապահական տեսակէտէն դասարաններու մէջ դործածութիւնը յանձնարարելի չէ : Նամանաւանդ ներկայիս գիտական աշխարհը մեզ կը տրամադրէ զանազան ուրիշ միջոցներ :

2.— Կեդրոնական միջոցը՝ տաքջուրով . տաք օդով կամ շոգիով տաքցնելու ձեն է որոնք փոշի , հոտ և մուխ չունին , կանոնաւոր ջերմութիւն և կանոնաւոր բաշխում կապահովեն , հեղձուցիչ կազի վտանգէն զերծ են : Առանց մանրամասնութեան մտնելու ըսենք որ՝ տաք շոգիով ձեր՝ յաւագոյնն է և գիտական վերջին ձեւ ելեքտրական ջերմոցն է :

Վերոյիշեալ բոլոր սիսթէմները տեղական թէ կեղրոնական՝ կը կրեն ոչ միայն ջերմութիւն արտադրող այլ միանգամայն օդաւորում ապահովող որոշ յարակից պարագաներ , այնպէս որ թէպէտ կեդրոնական տաքցնող ձերը օդը չեն փոխեր սակայն մեքենական սիսթէմներ բարդերով թէ կը տաքցնեն թէ օդը կը փոխեն :

Լ Ո Յ Ո Ե Ի Լ Ո Ւ Ս Ա Ի Ո Ր Ո Ւ Մ

Ինչպէս օդը , նոյնպէս լոյսը էական պէտք մըն է տղուն համար ; Մարդկային բոյսը , ինչպէս ապականուծ օդին մէջ , նոյնպէս մութ տեղերու մէջ կը թօշնի : Արդարե լոյսը կենդանիներու կազմուածքը զարգացման համար անհրաժեշտ է , խաւարի մէջ անոնք կը նուաղին և մինչև իսկ կը մեռնին : Լոյսը մեղմ և փրկարար կերպով կը գրգռէ մեր ջլ-յին կազմը , կարծես կ'ազդէ մանուկներու հոգեկան արամագրութեան վրայ . հոգեկան հեղուկ մը կը լեցնէ կարծես անոնց երակներուն մէջ զանոնք աւելի ընդունակ և ուշագիր դարցնելով : Դպրոցները պարտին տրամադրել աշակերտներուն առողջապահական պահանջին համաձայն բաւականաչափ լոյս , որպէսզի շստիպուինք ըսել Գերմանացի Ակնաբոյժ Կոնի հետ . ռդպրոցը կարծատեսութեան գործարան մըն էն : Առատ լոյսը ոչ միայն աչքի ալլ ընդհանուր աննդառութեան , առողջութեան , զուարթութեան և հոգեկան լաւ տրամագրութեան վրայ կ'ազդէ , արեան կարմիր գնդիկները կը շատցնէ , նեարդային դրութիւնը կը զօրացնէ , և մինչև իսկ միքրոպներ կ'ապաննէ :

Դասարաններու լուսաւորութիւնը կախում ունի պատուհաններու մեծութիւնն և քանակէն , այնպէս որ բոլոր ապակիներու մի սցումը կը կազմէ : լուսաւորմակերեւոյք :

1. Լոյսը այնքան առատ պէտք է ընայ որ՝ մենախոր անկիւնը և ամենէն նուազ նպաստաւոր տեղը նստող աշակերտը կարենայ 25—30 սանթիմէթր հեռուէն , առանց աչքը լարելու հանգիստ կերպով , հեռուէն , առանց աչքը լարելու հանգիստ կերպով , կարգալ ու գրել , և 30 սանթիմէթր տարածութեամբ երկինք տեսնել :

2.— Հոյսը նախընտրելի է որ ըլլայ՝ վերեն դեպի վար, արտաքին լոյսի նման անփոփոխ, ամեն կողմ հաւասար, համասփիւռ, առանց ստուերի և ուղղակի չիյնայ ոյլ անդրադարձած. վերեն եկած բնական լոյսը՝ տեսականօրէն լաւագոյն և նկարիչներու կողմէ լնդունուած է. սակայն այս առթիւ հարկ է ապահովել ռնական լոյսով ապակի առաստաղներ որոնք կը ներկայացնեն դժուարին պայմաններ և անպատեհութիւններ.

3.— Դիմացեն եկած լոյսը՝ ամենավատն է, աշակերտներու աչքերը կը խաղտացնէ և արգելք կ'ըլլայ, գրատախտակը կամ ուսուցիչը տեսնելու :

4.— Ստեւեն եկած լոյսը՝ դարձեալ վատ է՝ աշակերտներու ստուերը կը ձգէ և ուսուցիչին աչքերը կը պլայացնէ:

5.— Կողմնակի լոյսը կրնայ ըլլալ՝

1/ Երկկողմանի (bi/latéral) որպէս առատ լոյս լաւ է, շատ արե կը տեսնէ և օդաւորութիւն համար շատ նը-պաստաւոր, սակայն տեսողութեան վնասակար: Հակառակ ստուերներով կը յոգնեցնէ աչքը և կ'առաջնորդէ կարճատեսութեան: Նոյնպէս վնասակար է երկկողմանի լոյսը երբ մէկ կողմի լոյսը միւս կողմին կէս զօրութիւնն ունի:

2/ Միակողմանի (unilatéral) լոյսը ընդհանրապէս ընդունուած ձեւն է. և որը պէտք է ըլլայ ձախի կողմն: Միակողմանի լոյսը կ'ըլլայ առատ, պայծառ, ամէն կողմ պարզ և հաւասար, աշակերտին և ուսուցիչին աչքերը անհանգիստ չ'ըներ և չի շողշողար: Նստարանները այնպէս մը պէտք է շարուած ըլլան որ լոյսը ձախէն ստանան, որովհետեւ ձախի լոյսը օրէնքի և վարդապետութեան կարգ անցած է:

Լոյսը երկու տեսակ է. 1— Բնական, 2— Արհեստական:

1.— Բնական լոյսը ամէնէն նպատակայարմարն է լաւագոյնն է. բնական լոյսի յատկութիւնները իրագործող և նոյնքան զօրաւոր ո՛չ մէկ արհեստական լոյս կայ ոչ մէկ արհեստական լոյս անոր տեղը կը բոնէ:

2.— Արհեստական իտեալ լոյսը՝ 1/ տեսականօրէն պէտք է ունենայ այնքան լոյսի աղբիւր որքան աշ և կերտ եթէ կարելի է. կամ գոնէ մէկէ աւելի աղբիւր կարտ եթէ կարելի է. 2/ Լոյսի աչքերը առարկան ըլլայ: Լոյսի աղբիւրը որքան զօրաւոր ըլլայ, առարկան ըլլայ: Լոյսի աղբիւրը որքան զօրաւոր ըլլայ, առարկան նոյնքան լաւ կը լուսաւորուի և հետեւարար աչքը առողջապահ նուազ կը յոգնի. սակայն լոյսին աչքերու վրայ ւելի նուազ կը յոգնի. սակայն լոյսին աչքերու վրայ ունեղած ուղղակի սերգործութիւնը և ջերմութիւնը արգիլեր համար, անհրաժեշտ է գործածել՝ լուսար-դելի Որպէս արհեստական լոյսի աղբիւր բարիւղի լամ-բերը շատ աւելի յարմար են քան թէ օդախին կազզ կամ Ասերիլենը, որոնք վնասակար և գտանդաւոր լոյսի աղբիւրներ են: Ելեֆերական պարիւնը ամենայարմարը, մաքուրը և առողջապահականօրէն ալ տեսողութեան ամէնէն նուազ վնասակարն է քան արհեստական լոյսի բոլոր միւս տեսակները, պալմանաւ որ լոյսը բաւարար և առաստաղէն անդրադարձած ըլլայ կամ գոնէ աղօտ լուսարգել ունենայ:

Մ Ա Ք Ր Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

Մատաղ աճող սերունդը որքան զգայուն է առականած օդէն, անբաւարար լոյսէն, այնքան եւս պականած փոշիէն, հիւանդարեր-վարտկիչ նիւթերէն, զգայուն է փոշիէն, հիւանդարեր-վարտկիչ նիւթերէն, պարտաքննուերու հեղձուցիշ կազերէն և գարշահոտու-արտաքննուերու հեղձուցիշ կազերէն, ամէն տեսակ աղտոտութենէ որոնք կազ-թիւններէն, ամէն տեսակ աղտոտութենէ որոնք կազ-թիւններէն, ամէն տեսակ աղտոտութենէ որոնք կազ-

ւանդացնեն կամ զայն կը վերածեն ամէն տեսակ հիւ լանդութիւններու ենթակայ պարարտ հողի մը : իիստ կենսական ու կարեւոր է ուրեմն որ դպրոց միջավայրը մաքուր . հիւանդարեր փոշին երէ զերծ ըլլայ : Դըպրոցի շէնքին բոլոր բաժանումները նամանաւանդ դասարանները, եթէ ո՛չ երկո ' գոնէ օրը մէկ անդամ, ստիպողական անհրաժեշտութիւն է, արձակուրդէ վերջ, աւելի առանց փոշի հանելու . թաց լաթով նստարանն գրանդանները սրբել և փոշիսերը առնել : Խոկշաբաթը 2 անգամ առաջ ջուրով պէտք է լուալ, մաքրել սրբել և չորցնել : Նամանաւանդ պատուհաններու ապակիները պէտք է բազարձակօրէն մաքուր ըլլան :

Ո՛չ միայն կարեւոր է դպրոցի շրջափակի մաքրութեան վերջին ծայր հսկել, բակ լուացարան, ճաշարան և արտաքնող առանձին առանձին լուրջ նըւ կատողութեան առարկայ պէտք է ըլլան, այլ նսեւ պէտք է նետաքրքրութիլ, հսկել և արգիլել որպէսզի դպրոցին շուրջ և մօտիկ, տարակուսելի անրարոյ րնակութիւններ տեղի չունենան, աղտոտութիւններ, գարշահոտութիւններ չի զետեղութին և բնական պէտքեր չի գոհացութին . ի հարկին դիմել թաղապետութեան կամ առողջապահական իշխանութեան :

Պէտք է հսկել և արգիլել որպէսզի աշակերտները իրենց կեղտոտ կօշիկներով, փոշիոտ վերարկուներով դասարան չի մտնեն, գետինը չի թքնեն, իրենց նստարանն գրասեղանները մաքուր պահեն և իրենք մաքուր հագուած, լուացուած, եղունգները կտրուած, մազերը սանաւըրուած չնորհքով ներկայանալիք քաղաքավար ըլլան:

ՀՕՔՑԱՐԱՆ
Ի՞նչ զիտէֆ օդի եւ օդաւորումի մասին . - Ի՞նչ զիտէֆ լոյսի եւ լուսաւորումի մասին . - Ի՞նչ զիտէֆ մաքրութեան մասին .

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՐ

IV

Դպրոցի սեմէն ներս, եթէ ենթադրենք և ընդունինք պահ մը որ շէնքի, կարասիքի, օդի, լոյսի, և այլի տեսակտէն, գոյութեան պայմանները լրացնեն առողջապահական պահանջները, այդ բաւարար չէ . չենք կրնար և պէտք չէ անտեսել հոն յաճախող հսկայ առակերտութիւնը եւ ուսուցչական կազմը իր պատօնեաներով :

Դպրոցը, ինչպէս ըսինք, շէնք մըն է ուր աճող մատաղ սերունդը կ'անցնէ օրուան իր ամենալաւ ժամերը, յաճախ անշարժութեան դատապարտուած, պէտք է գիտնանք սակայն որ դպրոցը չոր ժենք մը չէ միայն, այլ թիաստան մըն է ուր կը կազմուի, կը մեծնայ, կը զարգանայ, կը կատարելագործուի մատաղ տղուն, աճող սերունդին բոլոր կազմութիւնը : Աշակերտը դըպրոց կուգայ մտաւորապէս զարգանալու, գիտութիւններ ամբարելու համար, սակայն ինքնարերաբար անոր կազմը կ'ածի, կը զարգանայ : Դասատուն պատրի ուրեմն ո՛չ միայն ուղղութիւն առ մտային դասիարակութեան, այլ նկատի ունենալ նաեւ եղուն Ֆիզիկական արեան, այլ նկատի ուղղանալու պարագան, հսկել անոր Փիզիկումի եւ զարգանալու պարագան, հսկել անոր Փիզիկական դաստիարակութեան որպէսզի դպրոցը անոր աքական դաստիարակութեան որպէսզի դպրոցը անոր առողջ կազմուածքը չքայլքիէ և փոխանակ յօնքը ուղղութիւն աշխն ալ չ'հանեն :

Ուսուցչական կազմը սրբազան և նուիրական պարտականութիւնն ունի ուրմն աշակերտ մը դպրոց

ընդունելու պարագային, նկատի առնել հետեւեալ 4
դիմաւոր պարագաները:

1/ Հսկել տղուն Ֆիզիքական աճումին եւ զարգացումին:

2/ Հսկել եւ ուղղութիւն տալ Ֆիզիքական դասիարակութեան:

3/ Հսկել եւ ուղղութիւն տալ մտային դասիարակութեան:

4/ Հսկել եւ պահպանել զայն հիւ անդութիւններու դեմ:

1.— Ֆիզիքական Աչումնի եի ԶԱՐԴԱՑՈՒՄԻ ՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ

Ֆիզիքական ամէնէն արագ զարգացումը տեղի կ'ունենայ 7-8 տարեկանին, անկէ վերջ աւելի կանոնաւոր. իսկ հասակը, ծանրութիւնը, ամէնէն շատ կ'աճին աղջիկներու մօտ 12-15, մանչերու մօտ 15-17. և որովհետեւ մտային կարողութեանց արժէքը սերտօրէն կապուած է մարդուն ֆիզիքական տոկունութեան հետ, հետեւաբար տղու մը աճումի և զարգացումի շրջանին, դասատուն՝ դիտակից մանկավարժական սկզբունքներու և բնախօսական ծանօթութիւններու, պարտի օրը օրին հետեւիլ անոր աճումին, բընորոշելու համար անոր նօրմալ կամ աննօրմալ ընթացքը: Գործնական միակ միջոցը բնորոշելու և ճշշդելու համար տղու մը բնականոն աճումը պարբերաբ ենթարկելն է զայն կշիռքի և ճշգրիտ չափի. երբ ծանրութեան և հասակին, կամ հասակին և լանջային շրջագծին միջև կը տեսնուի նշմարելի անհամեմատութիւն, այդ կը մատնանշէ և կը նշանակէ անկանոն զարգացում կամ յետամնաց աճում:

Իւրաքանչիւր աշակերտ պէտք է ենթարկել առնուազն տարին երկու անգամ, տարւոյն սկիզբը և կիսուն, բժշկական ընդհանուր քննութեան և արդիւնքը արձանագրել առողջապահութեան յատուկ տօմարին մէջ, յետոյ պարբերաբար կշուկ, հասակը չափել, լանջաքի շրջաչափը նշանակել բժիշկի հսկողութեան տակ և տեսնալ թէ տղան բնականոն կ'աճի և նկատել թէ ի՞նչ պէս կ'ընթանայ ի՞նչ վիճակի մէջ է կենսունակութեան յատկանիօր՝ (indice de vitalité). լանջաչափի և հասակի յատկանիօր՝ (indice de vitalité). լանջաչափի և հասակի յատկանիչը ցուց կուտայ որը կ'անուանենք՝ կենսունակութեան յատկանիչ, զորօրինակ՝ լանջաչափ = 68 (կենսունակութեան յատկանիչը = 0,46 նիշ 14 տարեկան տղու մը) հասակ = 147 = 0,46 հասակի չափի կէսէն մէկ բնդհանրապէս լանջաչափը՝ հասակի չափի կէսէն մէկ սանթիմէթր աւելի է՝ (եթէ հասակը 150 է, լանջաչափը՝ 76). սակայն կազմը իր աճումի շրջանին՝ նամանաւանդ 7 տարեկանին և արբունքի շրջանին, աւելի հասակ կը նետէ, և այս համեմատութիւնը կը տկարանայ, կազմի ամենատկար աճումի շրջանին չափահասի մը կենսունակութեան յատկանիչը պէտք է ըլլայ առնուազն 0,51: Կարելի է նկատել նաև աճումի, զարգացումի բնականոն ընթացքը՝ զօրեղութեան չափանիով (coefficient de robusticité) բժշկական հըսկողութեամբ:

Այսպէս ուրեմն պարբերական կշիռքի և չափերու արդիւնքները լուրջ նկատողութեան առարկայ ընելէ վերջ, տկար և անբնականոն աճող աշակերտները իւրենց ծնողքին ուշադրութեան յանձնել որպէսզի դարմանուին:

Տեսողութեան հսկողութիւն

Դասատուն պարտական է մասնաւոր և յարատեն հսկողութեան առարկայ դարձնել՝ աշակերտներու կեցուածքը, դիրքը, դպրոցական աշխատութեան նամանաւանդ գրութեան և ընթերցումի ատեն, նկատի ունենալ անրնական պարագաներ և դպրոցի բժիշկին միջոցաւ ծնողքներուն տեղեկացնել, այն ինչ որ դարմանումի կը կարօտի կամ ուղղել և հսկել այն ինչ որ իրեն կը վերաբերի: Արդարեւ յաճախ ծոյլ կամ անուշադիր նկատուած աշակերտներ, իսկութեան մէջ այնպիսի տղաք կրնան ըլլալ որ լաւ չեն տեսներ և լաւ չեն լսեր: Դասատուն պարտի մասնաւոր ուշադրութիւն դարձնել այդ աշակերտին և գիտնալ թէ կարձատեսութիւնը կ'ստիպէ ենթական կարդալու կամ գրելու ատեն ծոյլ և յոռի դիրքեր ստանալ, այս անկանոն դիրքերը յաճախ կրկնուելով, կ'առթեն նաև ողնաշարի ծռում (SCO/IOSE):

Լսողութեան հսկողութիւնը աւելի նուրբ և դըժուար է որովհետեւ յաճախ աշակերտն իսկ ինքզինքը նօրմալ կը կարծէ և երր դասատուն նշմարէ որ տըդան մտիկ ընողի դիրքին մէջն է սակայն ուշ կը պատասխանէ կամ կիսակտուր կը բացատրէ այն ինչ որ դասատուն կը կարծէ որ լման լսած է բայց ծոյլէ չէ սորված, մինչդեռ տղանինչ որ լսած է առրված է և ինքնին աշխատասէր է: Այսպիսի տարակուսելի տղաք պէտք է ուշադրութեան և մասնաւոր հսկողութեան առարկայ դառնան և ըստ այնմ տեղեկացուին բժիշկին և ծնողքին:

Յոռի կեցուածքներու հսկողութիւն. — Դպրոցական աշխատութեան ատեն տղաք կ'առնեն յաճախ անկանոն դիրքեր որոնք ոչ միայն դասարանի մը կարգապա-

հութեան տեսակէտէն այլ մարմնական մեծ անպատեհութիւններ կրնան ներկարացնել: Իրանի անհաւասար կեցուածքը ոչ միայն կ'ազդէ ոսկրային դրութեան, տեսողութեան, այլ նաեւ, մինչեւ իսկ կ'ազդէ թոքերուն և սրտին: Զորօրինակ գրի ատեն՝ երբ իրանի ծանրութիւնը կը հանգչի մէկ կողմին վրայ, ողնաշարը կը հետեւի, թիկունքը կը ցածնայ եւ գլուխը կը հակի կը հետեւի, թիկունքը կը ծռի եւ նղմուած կողմը չըսմիւ կողմը, լանջքը կը ծռի եւ նղմուած կողմը չըսմանար բաւարար օդ եւ գրեթէ չի շնչեր. աչքին մէկը աւելի մօտիկ է սեղանին քան միւսը, երբ միեւնոյն միշտ կրկնուին՝ ողնաշարը կը ծռի, նամաձեւերը միշտ կրկնուին՝ ողնաշարը կը ծռի, անոր կը հետեւի նաւանդ դեռատի օրիորդներու մօտ, անոր կը հետեւի կուրծքի միակողմանի ճնշում որուն տխուր հետեւանքը յայտնի և բացորոշ է աճող սերունդի ապագային վրայ. և երկու աչքերու ճառագայթները անհաւասար գործելով գրքին կամ գրին բազդատմածը կը տանին դէպի կարճատեսութիւն:

Դասատուն պարտաւոր է ուրեմն լրջօրէն հսկել աշակերտներուն որպէսպի անբնական դիրքեր չառնեն նամանաւանդ գրելու և կարդալու ատեն:

Ենթադրելով և ընդունելով որ աշակերտը՝ ֆիզիքապէս նօրմալ է և նստարանի, լոյսի ելն.ի յարդարութիւնները անթերը, հարկ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւեալ պայմանները:

1/ Որպէսպի աշակերտը չի յոգնի և յոռի դիրքեր չափանայ, պէտք է փոխել անոր դիրքը, այնքան յաշախսակի որքան որ կարելի է պարտականութիւններու տեսակը փոխելով:

2/ Երբ Տղան դասի ատեն ոսքի վրայ կը պատասխանէ պէտք է որ առնէ ուղիղ դրութիւն մը, ոտքերը միացած, գլուխը և իրանը ուղիղ:

3/ Պղէտք է երբեք այն առտիճան յոգնեղնել և

Թոյլ առաջ որ մէկ կոսքին վրայ յենած հանգչելու ձև
առնէ :

3/ Երբ ուսուցիչը դասը կը բացատէ՝ տղան պէտք
է նստի ուզիղ, իրանը մի քիչ ետ յենարանին կը թու-
նած, գլուխը ուզիղ, դաստակները սեղանին վրայ,
ոտքերը զետնին յենած հանգիստ և առանց խաչածեռւ-
մի : Այս դիրքը բնաւ չի յոդնեցներ :

4/ Ընթեցումի ատեն՝ Գիրքը ճիշտ աշակերտին
առջեւ այնպէս մը պէտք է ըլլայ որ՝ գրքին առղերը
սեղանի եզրին և երկու աչքերէն անցնող առանցքին
զուգահեռական ըլլան այնպէս մը որ երկու աչքերը
միկնոյն չափով աշխատութիւն տանին . գրքի և աչ-
քերու հեռաւորութիւնը 25—30 սանթիմէթոր անց-
նելու չէ . և բազուկները թեմեօրէն պէտք է սեղանի
վրայ հանդչին . երբ այս գրութեան մէջ ենթական
դժուարութիւն կրզգայ՝ պէտք է նկատել որ երկու
աչքերու տեսողութեան մէջ անհաւասարութիւն կայ
և ըստ այնմ բժիշկին տեղեկացնել :

Գիրքը ձեռքը առնելով կարգալու սովորութիւնը
ֆխասակար է որտվինետեւ թէ գիրքը ժիշտ կը շարժի և
թէ չէ կարելի օրոշ հեռաւորութիւնը պահել :

5/ Գրելու ատեն՝ ուղիղ դիրք մը առնել և յարատե
պահել խիստ դժուար է . որովհետեւ գրելու ատեն իրա-
նը ծռած ձեւ մ՛ունի, այդ կեցուածքը միեւնոյն ձեռ-
ւին մէջ պահելու համար կամ պէտք է որ կոնակի
մկանները բռնեն իրանը կամ սեղանը արգիլէ որ
մարմինը աւելի չի ծոփ . արդ գործնականին մէջ ի՞նչ
կը պատահի . կոնակի մկանները կը յոդնին, մարմինը
կը ծոփ ձախ բազուկին կողմը, յիշոյ ձախ թիկուն-
քը՝ որ կը կը իրանին ծանրութիւնը, եւ գլուխն ալ
ողնաշարն ալ կը հետեւին, եւ աչքերը անհաւասար կը
նային . ասոնց հետեւանք անպատեհութիւնները ծա-
նօթ են :

Հարցը կը կայանայ ուրեմն գտնելուն մէջ այն-
պիսի զրելու ձեւ մը, որը՝ յոգնեցուցիչ չըլլայ, ուղիղ եւ
անվնաս ըլլայ եւ կարենի ըլլայ յարատել պահել գրու-
թեան ատեն : Գրութեան հիմնական 3 մեթոտ կայ՝

1/ Ուղիղ գիր, ուղիղ թուղթի վրայ, մարմինը
ուղիղ :

2/ Ուղիղ գիր . թեք թուղթի վրայ, մարմինը
ուղիղ :

3/ Թեք գիր, ուղիղ թուղթի վրայ, մարմինը ուղիղ:
Գործնականին մէջ սակայն գրելու 2 ձեւ կայ .
թեք կամ շեղագիր եւ ուղիղ գիր . վերլուծենք՝

1.— Շեղագիր 1/ Տետրակը այնպէս մը ծուռ է

որ սեղանի եզերքին հետ 25-30
սուր անկիւն մը կը կազմէ
դէպի աջ :

2/ Զախրազուկը սեղանին յանգ-
չած մատներով տետրակը կը
բռնէ :

3/ Աջ բազուկին մէկ մասը կը
յանդչի եւ ձեռքը ազատ կը գրէ

4/ Որպէսզի աչքերը ուղղահայ-
եաց նային տետրակի տողերուն
գլուխն ալ ստիպուած կը ծոփ :

Մէկ խօսքով այս մեթոտը՝ յեղաշրջուած, անըր-
նական, անհաւասար մարմնական դիրքերու, շարք
մըն է որուն հետեւանքներն են :

Լանջավանդակի ճնշում, ողնաշարի . կրծուկը,
կողերու ձեւափոխութիւն, շիլութիւն . կարծատեսու-
թիւն, մկանային կարկամում, յոգնածութիւն, մար-
սողական խանգարումներ եւայլն :

5/ Ուղիղ գիր . «Ուղիղ թուղթ . ուղիղ գրութիւն
ուղիղ մարմին», ֆօրժ Սանդի բանաձեն է և նաև

առողջարաններու յարմարագոյն խօսքը : Արդարեւ երբ դիտենք . կը նկատենք որ երբ տղան գրել սկսի՝
 1/ Տետրակը ուղիղ . սեղանի եզրին զուգահեռական ,
 2/ 2 Բազուկները հաւասար կերպով սեղանին վրայ ,
 3/ Գլուխը եւ իրանը, մի քիչ առաջ ծռած , բայց ուղիղ իրենց առանցքին մէջ .
 4/ Լանջավանդակը ուղիղ եւ սեղանէն 4—5 սանթիմէթր հետուն .
 5/ Աչքերու առանցքը տետրակի գծերուն ուղղահյեաց :

Մէկ խօսքով ամէն բան ուղիղ . բնական , ուղղահյեաց զուգանեռ եւ յարմար է : Բոլոր գործարանները բնականոն վիճակի մէջ են, մէծ ճիգ չեն ըներ եւ նուազ կը յոգնին : Սակայն երբ հետեւինք միեւնոյն աշակերտին, քանի մը վայրկեան վերջ կը տեսնենք որ քիչ առաջուան սքանչելի դիրքը տեղի տուած է անհաւասար, անբնական, վնասակար մէկ դիրքն . ինչո՞ւ որովհետեւ աջ բազուկը կը հետեւի աջ ձեռքին որպէսզի այս վերջինը գրելու համար ազատ շարժի , եւ իրանի բոլոր ծանրութիւնը կը տարուի միեւնոյն ձախթեւին եւ կողերուն վրայ : Այսպէս ուրեմն ուղիղ դիրքի մէջ սկսող տղան ալ, երբ յոգնի անհաւասար դիրքի կ'առաջնորդէ :

Եզրակացութիւն .— Գրութիւնը անվեաս դարձնելու համար .

1/ Նոր մատաղ սերունդին պէտք է վարժեցնել, գրել ուղիղ մերուսով

2/ Ուղիղ գրութիւնը միակ բանաւոր գրութիւնն է . արդարեւ բնաւ գրի չի վարժուած տղու մը առջեւ տետրակ մը դնենք եւ ձեռքը գրիչ մը տանք, աղանինքնարերաբար ուղիղ եւ հաւասարակիու կը նստի եւ բնական ու կանոնաւոր դիրք կստանայ, իր առաջին

գծերը քաշելու համար

3/ Մանկավարժականուն ուղիղ գրութիւնը՝ աւելի դիւրին ընթեռնելի, աւելի մաքուր եւ աւելի աչքի հանելի է, եւ տղաք աւելի շուտ կը վարժուին :

4/ Ուղիղ գրութիւնը՝ աշակերտներու առողջութեան պահպանութիւնի, ժամանակի խնայողութեան, ապագայ սերունդի ընթունելի գրութեան, առանց հապահական յստակութեան, կանոնաւորութեան, տեսակէտներով ընկերական առաւելութիւններ կը ներկայացնէ :

5/ Ուղիղ գրութիւնը կը վարժեցնէ աշակերտը բարեկարգութեան, ճկունութեան . վայելչութեան ուղիղ եւ գեղեղիկ կեցուածքի, առանց թուլութեան եւ առանց անվճռականութեան :

6/ Ուրագէսղի աշակերտը չի յոգնի, իր ուղիղ դիրքը պահէ գրի բոլոր տեսողութեան, պէտք է տրամադրուն՝ տեւզութիւնը էիչ . կարն վարժութիւններ, հանդարտ գրելու վարժեցնել եւ հսկել որ տղերուն երկայնութիւնը 15 սանթիմետրը չանցնի :

7/ Երբ տղան փոքրիկ հասակէն ուղիղ մեթոտով վարժուի մեծնական կեանքի մէջ, եթէ ուղիղ չի գրէ իսկ, վերուիշեալ շեղ գրութեան տըսուր հետեւան քներուն չենթարկուիր նամանաւանդներայիս սղագրութիւնը, գրի մեքենաները, սեղանին վրայ չի ծոելու յատկացուած գործիքները, գրանդութեան բոլոր անպատեհութիւններէն կարող են զերծ պահել ապագայ սերունդը :

8/ Որ մէկ ձեւն ալ ըլլայ ընդունուած մնթոտը . պատկան մարմինները պէտք է համոզուին որ այս մեթոտները չեն ներկայացներ ո՛չ բացարձակ առաւելութիւններ եւ ոչ ալ բաւարար երաշխաւորութիւններ տղուն դիրքին նկատմամբ . այնպէս որ ուղիղ դիրք մը ապահովելու եւ գրելու վ්‍යասակար հետեւ

ւանքներէն զերծ պահելու համար, դասատուն պարտի լուրջ եւ յարաւեւ հսկողութիւն, ոչ միայն գրութեան ատեն այլ դպրոցական բոլոր պարտականութիւններու ընթացքին:

ՀԱՐՑԱՐԱՆ.—

Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս պէս է հսկել աշակերտի ֆիզիկան անումին, տեսողութեան, լողութեան, յոռի կեցուածքներուն՝ դասի, ընթեցումի եւ գրի ատեն. Ինչպէս պէս է գրել վարժեցնել.

2. ՖԻԶԻՔԱԿԱՆ ԴԱՍՏԻՄԱԿՈՂԹԻՒՆ

Մտային կարողութեանց արժէքը սերտօրէն կապուած է մարդուն ֆիզիքական տոկունութեան հետ, հետեւաբար աճումի և արագ աճումի ենթակայ տղան դպրոցական լոյսի, օդի, նստարանի եւն. առողջապահիկ որքան լաւ պայմաններու մէջ ալ ըլլայ, մըտային զարգացումի հոգը պէտք չէ երբեք անտեսել տայ որ մատաղ կազմին մէջ ֆիզիքական դաստիարակութիւնը էական եւ կենսական է ենթակալին բընականոն եւ ուժեղ զարգացումին համար: Ժան-Ժադ Ռուսօ կըսէ՝ “Կուզէք ձեր իմացականութիւնը մշակել, մշակեցէք այն ուժը որ զարն պիտի ղեկավարէ եւ կառավարէ» Այն ուժը, մեր ֆիզիքական ուժն է, մեր դնդերային դրութիւնն է:

Ֆիզիքական դաստիարակութիւնը՝ որ կուտայ մեր կազմի կենսունակութիւնը՝ պէտք է գրաւէ դպրոցական ծրագրին մէջ ամենակարեւոր տեղը: Մխալ չի հասկցուինք, դպրոցական ֆիզիքոլիան

դաստիարակութեան նպատակը ըմբշամարտներ պատրաստել, այս կամ այն շարժումներով մասնակի դնդերներու զարգացումը հետապնդել չէ, այլ բնախօսութեան ս'զբունքներով առաջնորդուած՝ զարգացնել անող սերունդի կազմող բոլոր մասերը անխտիր, ներդաշնակօրեն, բազմաշափ եւ տրամաբանական մարզումներով, այնպէս որ ոեւէ գործարան չգրկուի ըստ կոելով այն կազմութիւններէն որ տղուն աճումի զարգացումին մէկ նախնական տեղը կը գրաւեն:

Դպրոցական ֆիզիքական դաստիարակութեան մեթուններուն, կիրարկումի ձեւերուն, օգտակարութիւններուն եւ անպատեհութիւններուն շուրջ գործութիւն ունին բազմաթիւ զրքեր, հրատարակութիւններ: Առանց կանգ առնելու անսնց մանրամասնութիւններուն վրայ պարտք կ'զգամ, որպէս եզրակացութիւն եւ առի ուղղութիւն, յանուն առողջապահութեան, պատկան մարմիններու եւ ծնողքներու լուրջ ուշադրութեան յանձնել եւ յիշեցնել մարդիչ-դաստիարակին հետեւեալ 4 պարագաները:

1.— Տղան շարժուն էակ մըն է, իսկ դպրոցը ուր կ'անցնէ օրուան իր ամենալաւ ժամերը, անշարժութեան դաստապարտուած, յաճախ վատ, ձնշիչ մթնոլորտի մէջ, անոր աչքին տեսակ մը բանտ է: Սրդաբեւ շարժելու պահանջը այնքան ակներեւ է որ մարդակազմօրէն դնդերային դրութիւնը մեր մարմի կէտէն աւելին կը կազմէ:

Զսպել ուզել տղուն բնական շարժումները, երբ նա ուրախ զուարթ վեր-վար կը ցատկէ, կը բացադանչէ, եւ յանդիմանել կը նշանակէ բնութեան դէմ գործել: Երբեմի աւանդական երեք պայմանները՝ անշարժութիւն, լուսւթիւն, ուշադրութիւն տղուն բնութեան հակառակ եւ արդելիչ վտանգաւոր արդիւնքներ

ունին եւ վերակացու հսկիչներ պէտք չէ անգիտանան
այդ մարդասպան ճանշարժութեան հետեւանքները:

2.—Հին դարերուն իսկմեծ կարեւորութիւն կը
արուէր ֆիզիքական դաստիարակութեան: Յոյն հայրը
նախամեծար կը համարէր տեսնել իր զաւակը առողջ
և ոյժեղ քան թէ զրագէտ, թուկամորթ և հիւանդա-
կախ. և Պղատոնի պէս գիտնականներ չէին ամէնար
մասնակցելու այն հրապարակային խաղերուն որոնք
մեծ ծէսով կը կատարուէին յանուն աստուածներու:
Մինչդեռ ներկայիս գոյութիւն ունին տակաւին դըժ-
բախտաբար դպրոցներ ուր ֆիզիքական դաստիարա-
կութիւնը ծրագրին վրայ գոյութիւն չունի կամ ամենա-
յետին տեղը կը գրաւէ. Աւսուցիչներու և ծնողներու
անկարեւոր մէկ հոգն է նա. կը բաւէ որ տղան դասարա-
նը փոխէ, ամէն տարի նոր զրբեր առնէ և օրին մէկն
ալ վկայական ստանայ: Ծնողներ չեն հետաքրքրու-
թիր երբեք ծրագիր կանոնադրի մասին. ուր իսկ
չունին թէ դպրոցը ֆիզիքական դաստիարակութեան
ինչքան ժամանակ կը տրամադրէ և այդ առթիւ
յատկացուած ժամերը ձշգրտորէն կը գործադրուին
են. ևն:

Հարկ անհրաժեշտ է հիմնական զօրաւոր յեղա-
շը մը մտցնել ոչ միայն ծրագիրներու մէջ չայլ
նաև քննութիւններու և մրցումներու մէջ. և դա-
ստուն համոզուած և գիտակից միւնոյն եռանդով և
խղճմտանքով պէտք է զրադուի ֆիզիքականով ինչ-
պէս մտայինով: Ներկայիս ֆիզիքական դաստիարա-
կութեան յատկացուած ժամերը ոչ միայն խիստ ցաւա-
լի և անբաւարար են այլ սոյն դաստիարակութեան
արժէքն իսլ կ'անգիտացուի և չի գնահատուիր իր
արժանի կարեւորութեամբ.

3.—Ֆիզիքական դաստիարակութեան բոլոր

մարզումները երկու դլիսաւոր ուղղութիւն պէտք է
ընդգրկեն:

1.—Վարժութիւններ զարգացումի (Exercices de
développement) որոնք՝ նկատի կ'ունենան մարմնի ամ-
բողջ կազմութեւնները և մկանունքը անխտիր.

2.—Վարժութիւններ կիրարկումի (Exercices d'ap-
plication) որ կը սորվեցնէ մեր ոյժերը գործածել լա-
ւագոյն արդիւնքով և նուազագոյն յոգնութիւնով:

Այս նկատողութիւններէ վերջ խիստ կարեւոր է
ուրեմն գիտնալ՝ թէ Շուետական մարմնամարզին չորս
մեթուններէն միայն՝ Կրական մարմնամարզութիւն կամ
մանկավարժական մարմնակրաւրիւն մեթոտը, որը՝ կը
վարժեցնէ մարմինը կամքի ազդեցութեան ենթարկել,
ընդունելի և կիրարկելի է դպրոցներու համար: Իսկ
Արուեստական մարմնամարզութիւնը (զանազան գոր-
ծիքներու միջոցաւ), ըլլայ Ֆրանսական թէ Գերմա-
նական մեթունները, որոնք կը զարգացնեն մասնակի
մկանունքներ: կը պատճառեն մեծ յոգնածութիւն եւ
բազմաթիւ անպատեհութիւններ, մինչեւ 21 տարե-
կան աշակերտներու համար անյարմար, վնասակար են
եւ բոլոր կանոնաւոր դպրոցներէն արտաքսուած:

Ֆիզիքական դաստիարակութեան հիմնաքարեն են
ուրեմն եւ պէտք է ըլլան՝ բնական մարզանենքը որոնք
անումի զարգացման, մտային յոգնածութեան եւ
նեարդային դրութեան հանգստութեան լաւագոյն եւ
կարեւոր միջոցներն ու գարմանն են: կը մշակեն կը
պատրաստեն քաջ, աշխայժով, կամքի եւ պատրաստակա-
նութեան տէր սերունդներ: Սյդ բնական մարզումներու
մէջ տղաք կը սորվին իրենց յոյսը զնել իրենց սեպհա-
կան ոյժին վրայ, արագ որոշումներ եւ վճռական
քայլեր առնել եւ նոյն յատկութիւնները կը մտցնեն

շետագային կեանքին մէջ։ Սակայն առողջապահաւկանորէն կենսական անհրաժեշտութիւն մըն է որ անոնք կատարուին օրինական կանոնաւոր պայմաններու մեջ, խիս հակողութեան ներբեւ. չափազանցութեան չի մղուին, լոգնեցուցիչ եւ ձանձրացուցիչ չի դառնան, եւ յարմարցուին աւակերտին հասակին եւ ոյժին որպէսզի հակառակ արդիւնքներ չի բերեն։

Վերոյիշեալ պայմանները լրացնող իտէալ մարզումները դպրոցական բացօղեալ խաղերն են։ Արդարեւ խաղը կը պահանջէ մարմի բոլոր մկաններու մասնակցութիւնը. խաղի մէջ բոլոր շարժումները ըլռական նն. եւ աշակերտը ոչ միայն իր բնագրին կը հետեւի թէ իր շարժումներուն եւ թէ իր զուարձանալու ձեւին մէջ այլ խաղը՝ իր հաւաքական կազմութիւնով, աղմուկով, մրցումով, երբեմն իր անակընկալ բարդումներով եւ ծիծաղելի պատահառունքներով հրճուանք կը պատճառէ։ Խաղը՝ կատարուելով բացօղեալ, ազատ թռչունի մը նման, կը զօրադնէ աշակերտին ոչ միայն թոքերը, սիրտը եւ ընդհանուր կազմը, այլ բարոյակրթական տեսակէտէն կը մշակէ անոր մէջ ընկերական ոգի, ազատ եւ ազնիւ մրցման ցանկութիւն, քաջութիւն, կամք եւ յարգանք դէպի իր սեպհական ոյժերը։

Պէտք չէ մոռնալ երբեք թէ ֆիզիքական եւ մըստային զուգընթաց կ'երթան եւ սերտօրէն կապուած են մէկզմէկու, եւ հետեւաբար պէտք է գիտնալ դասաւորել ֆիզիքականը՝ մտային դաստիարակութեան շարքին ենթակային հասակին ոյժին համեմատ. այսինքն։

1.— Մինչեւ 2—5—7 տարեկան աղջիկ թէ աղայ, ձգել, ազատօրէն իրենց բնական թափին. իրենց հասակի խաղերը եւ բացօղեալ մանկավարժական զրօ-

սանքները, իրենց յարմար լաւագոյն վարժութիւններն են։

2.— Մինչեւ 12 տարեկան տալ՝ մկանունքային տարական կրութիւն՝ այն տեսակ մարզումներով եւ խաղերով որոնք աշակերտին միտքը չի յոդնեցնեն, մարմնական մեծ ճիգ չի պահանջնեն, ուշադրութիւնը խիստ չի լարեն եւ երկարատեւ անշարժութիւնը չի պատճառն։ (Զորօրինակ՝ վաղք, քայլ, շրջանակ կազմել, աչք կապուկ, հոլ, գնդիկ, պարտէզի աշխատութիւններ, պարանի խաղ, պայոյտներ եւայլն.)

3.— Մինչեւ 12—16 տարեկան տալ՝ մկանունքային նախնական կրութիւն՝ այնպիսի մարզումներով եւ խաղերով որոնք մի քիչ աւելի ոյժ կը պահանջնեն եւ կատարել յարմար արագութեամբ եւ պատշաճ տեւողութեամբ։ (Զորօրինակ՝ գերի բռնել, գնդակախաղ, զանազան ցատկումներու, վաղքի մրցումներ եւլն.)

4.— Մինչեւ 16—21 տարեկան տալ՝ մկանունքային երկրորդական կրութիւն՝ վերոյիշեալ վարժութիւններուն մէջ գնելով՝ աւելի եռանդ, աւելի ուժի վատնում։ (Զորօրինակ՝ լողալ, պօքս, թիավարութիւն, հեծանիւ, թեթեւ սրօրթիք խաղեր եւայլն։)

5.— Խսկ 21 տարեկանին վերջ՝ չափահաններուն տալ՝ մկանունքային բարձրագոյն կրութիւն՝ որոնք կը կազմեն իսկական սբօր (sport) կամ անգլիական խաղերը։ Մհ, որքան մարդկային ընկերութիւնը զերծ պիտի ըլլար ընկերային շատ մը չարիքներէ, պատուասներէ, ախտաւորներէ եւ հիւանդութիւններէ եթէ՝ գորոցին մէջ առողջ սկզբունքներով գաստիարակուող աշակերտը, կեանքի ասպարէզին մէջ նետուելէ վերջ, շարունակէր իր ֆիզիքական դաստիարակութեան պաշտը։

Որքան կարեւոր է հասկցնել մարդկութեան ֆի-

զիքական մարզումներավ զբաղւող կազմակերպութիւններու անհրաժեշտութիւնը եւ օգտակարութիւնը, նոյնքան կարեւոր է գիտնալ որ շատ մը աճումի եւ արբունքի խանգարումներ կը վերագրուին յիշեալ մարզումներու չափազանցութիւններուն այսպէս որ Սրօթիկիսաղերը պէտք է արտօնել միայն մեծերուն, չափահաններուն որոնց ֆիզիքական տոկունութիւնը փորձուած է:

4.— Աղջիկներու մարմնավարժութիւնը տղաներու չափ անհրաժեշտ է, սակայն միանոյն սիսթէմով և խոտութեամբ չպէտք է կրթել. կարեւորը անոնց ուժերու և գործարաններուն մասնաւոր պահանջներուն համեմատ սահմանել գիտնալն է:

Զորօրինակ՝ աղջիկան կոնքը աւելի կարօտ է զարգանալու քան թեւերը. հետեւաբար վազելը, չուանցատկելը, թռիչքները, պարը ելն. անոր շատ աւելի ախորժելի և օգտակար են քան թեւերու մարզումները. բացի հաւաքական խաղերէ անոր համար կարեւոր է ուրեմն պար, պարանի վրայ թռիչքներ, վզան, շըրջանակ, զբանագ ելն. որոնք կը զարգացնեն աղջըկան փորի և մէջքի մկանները այսինքն կը պատրաստեն գեղեցիկ իրան և լայն աւազան որը կարեւոր և անհրաժեշտ է առողջ ծնունդաբերութեան համար։

1.— Ֆիզիքական բոլոր մարզումները երբ բնախօսորէն կատարուին չորս դասակարգի գլխաւոր արդիւնք կուտան։

^{1/} Առողջապահական՝ կը զարգացնեն ընդէ. կազմը տառանց խտրութեան.

^{2/} Դարմանական՝ կը սրբագրեն, կ'անհետացնեն զարգացումի պակասութիւնները.

^{3/} Խնայողական՝ կը սորվեցնեն անձնավատահ

գործունէութիւն և տոկունութիւն։

^{4/} Բարոյական՝ կը մարզեն ուշադրութիւնը, կամքը և կորովը։

2.- Մարմնակրթական մարզումները, դպրոցական ազատ խաղերը, միանալով բացօդեայ պարտէզի աշխատութիւններուն և չափահասներու վերապահուած սրօթիկ խաղերուն, կը լրացնեն ֆիզիքական դաստիարակութիւնը որուն դասընթացքը դպրոցներու մէջ պէտք է պարտաւորիչ ըլլայ. բացառութիւն պէտք է կազմեն և զերծ ման միայն անոնք որոնք բժշկականօրէն կարտօնուին։ Մարմնակրթական վարժութիւնները պէտք է աւանդուին՝ տարրական դասընթացքներուն օրական 1/2 ժամ 2 անգամով, իսկ միւս դասարաններուն առնուազն շաբաթը 1 ժամ 2 անգամով, պայմանաւ որ զրօսանքի խաղերուն չի վնասեն, որովհետեւ դասամիջոցները պէտք է յատկացութիւն միմիայն դպրոցական ազատ խաղերու դաստիարակութեամբ և ի հարկին մասնակցութեամբ։ Եւ պէտք է նկատել որ տղու մը խաղերու մէջ ցոյց տուած յատկութիւններէն կարելի է հետեւցնել անոր որոշ ընդունակութիւնը և իր ապագայի յատկանշական բնագիծը և այդ ուղղութեամբ տեղեկացնել ծնողքին։

ՀԱՐՑՈՒՐԱԿ

Ի՞նչ է ֆիզիքական դաստիարակութիւնը. կարեւութիւնը — ի՞նչ ուղղութիւն պետք է ընդգրկել. — Ի՞նչ տեղ պետք է գրաւել եւ ինչպէս պետք է իրազործել։ Ի՞նչ պարագաներ պետք է նկատի ունենալ։

Յ. Տ Տ Ա Յ Ի Ն Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Մասյին դաստիարակութեան զարգացումը կը պահանջէ նաև մասնաւոր խնամք և որոշ հետաքըր-քրութիւն։ Ինչպէս ֆիզիքական գաղահաս և զօրաւոր վարժութիւնները կրնան մարմնական անպատճեռ-թիւններ առթել, նոյնպէս անկանոն և չափազանց աշխատութեանէն կրնան մասյին կարողութիւններն ալ վնասուիլ և տուժել։ Մանկավարժ դաստիարակը պար-տի գիտնալու ուրիշն թէ։

1/ Ի՞նչպէս եւ ի՞նչ կարգով կ'անին ու կը զարգա-նան մտային, բարեյական եւ նոգեբանական կարողու-թիւններ։

2/ Ուրո՞նիք են պայմանները որ կը նպասեն անոնց զարգացման։

3/ Ուրո՞նիք են արգելվները մտային զարգացման։

4/ Ի՞նչպէս Ֆիզիքականը կ'արձագանքէ մտաւու-կանին։

5/ Ի՞նչպէս մտային աշխատանքը բնախոսուն կազ-դէ մեր բոլոր կազմին, Ֆիզիքական թէ նոգեբանական։

Ահա այնքան կարեւոր հարցեր որոնց մասին լայն և ճշգրիտ ծանօթութիւն չունեցող ուսուցիչ մը չէ կարող իր վեհ կոչումին համապատասխան արդիւնք տալ։ Դաստառուն պէտք է գիտնալութէ տղան ի՞նչ կրնայ սորվիլ, կամ ի՞նչ պէտք է սորվի եւ այդ ի՞նչ ճեւով կարելի է մատուկարարել։ Չէ կարելի երեւակայել ունէ մտային աշխատանք որ չի յոգնեցնէ և չազդէ մեր կազմին, սակայն ամենակարեւոր այն է որ՝ աշխա-տանքը գործածուի ամենայալ արդիւնքն ստանալու հա-մար, ՏՊԱՅ կարողութիւններուն ՏԱՐՈՂՈՒԹՇԱՆՔ համա-պատասխան եւ չափաւոր։ Մասյին աշխատանքները այդպիսի օրինաւոր և տրամարանական մեթոդներով

պէտք է իրազործուին նուազագոյն ոյժի վատնու-մով ամենալաւ արդիւնքը տան եւ տղուն հան-գիստի պահէն աւելորդ աշխատանք չպահանջն եւ չափազանց յոգնածութեան չտանին։ Զափազանցու-թիւնը, թէպէտ աւելի մեծ մզումով գործի կը լծէ, սակայն մեր ռողոր կարողութիւնները ի՞նչնց զարգա-ցումին մէջ կը յապաղին եւ գործի առժամեայ անկարողութիւն կարտադրէ, իսկ չափազանց յոգնածու-թիւնը(surgmenage) Փիզիքական եւ հոգերանական այն-պիսի ճնշիչ մի դրութիւն է որ նա կ'արձագանդէ ոչ միայն մտային կարողութիւններուն վրայ եւ կը վաթ-թարացնէ, ոչ միայն նկարագրի փոփոխութիւններ ցոյց կուտայ ենթակային վրայ, այլ կը ցնցէ և կը քայքայէ նաև մեր ֆիզիքականը։

Դաստուն պարտի գիտնալ եւ զանազանել թէ ի՞նչ պայմաններուն տակ յօգնածութիւն յառաջ կու գայ եւ ի հի են ախտանիւերը, հետեւանիններ եւ դարմանը։

Արդարեւ երբ աճումի կարեւոր փոփոխութիւննե-րուն կ'աւելնայ նաև արրունքի Փիզիքական յեղա-շրջումը, այդ պահուն որ՝ Փիզիքական տոկունու-թիւնը կը նուազի, մասնաւոր խնամքի ու բծախնդիր առողջապահութեան պէտքը կ'զգացուի, սեռաւին ա-ռողջարանութիւն սորվեցնելու փոխան, այդ աշակերտ-ներէն կը պահանջուի մեծ և ուժգին աշխատանք։ ի-րենց ապագան կախում ունի այսինչ մրցումի կամ այնինչ քննութեան մէջ ունենալիք յաջողութենէն և այդ առթիւ կ'սպառեն իրենց ուժին ամենավեր-ջին պաշարը։ Բանի քանի փայլուն ապագայ խոստա-ցող միաբեր մթագնած, քանդուած են իրենց միտ-քէն ու մանրմնէն շատ պահանջած ըլլալնուն համար։

Ինչպէս պէտք է որոշել և ծրագրել ուրիշն դա-սընթագքի տեսակը տեղութիւնը և լու, որպէսզի աշա-

կերտը զերծ մնայ այս մտային և դիզիքական անպատճենութիւններէն։ Այս առթիւ գոյութիւն ունին մանակավարժական շատ յաջող մեթոդներ որոնց հիմքը բնախոսութիւնն է։ Ներկայ գրքոյկի սահմանը ինձ չի թուլարել որ վերոյիշեալ խիստ կարեւր տեսութիւններուն շուրջ հոս մանրամասնօրէն խօսիմ, սակայն յանուն առողջապահութեան պիտի յիշեցնեմ գիտական աշխարհի կողմէ ընդունուած մտքի յոգնածութիւնը չափող վեց մեթոդներու արդիւնք, խիստ շահեկան եղակացութիւնը։

1.— Աշակերտը կէսօրէն վերջի դասերէն յետոյ աւելի շուտ և շատ կը յոգնի քան առաւտեան դասերէն յետոյ։

2.— Դասամիջոցներու հանգիստը և զրոսանքը մտամբ կը փարատէ մտքի յոգնութիւնը, և սուկայն մինչև իսկ կէսօրուան 2 ժամուայ զրոսանքը բաւ արար չէ աշակերտին միտքը իր բնական վիճակին վերածելու համար։

3.— Մտքի յոգնութիւնը առաջին դասէն սկսեալ հետզհետէ կ'աւելնայ և դասամիջոցներու կատարուած մարմամարզութիւնը կ'աւելցնէ մտքի յոգնութիւնը։

4.— Կիրակնօրեայ հանգիստը բաւարար է աշակերտին միտքը բոլորովին բնական վիճակի վերածելու։

5.— Փոքրիկները մեծերէն աւելի շուտ կ'զգան մտքի յոգնութիւն և չեն կարող 10-15 վայրկեանէն աւելի, իսկ մեծերը 3/4 ժամէն աւելի, ուշադրութիւննին լրուած պահել։

6.— Մտքի յոգնութիւն պատճառող դժուար դասերը (ինչպէս՝ մաթէմաթիք լատիներէն, յունարէն, գրաբար ելն.) պէտք է առաւտեան ժամերուն աւանդութիւնները, պէտք է առաւտեան ժամերուն աւան-

գուին առանց իրարու յաջորդելու,

Վերոյիշեալ եզրակացութիւններէն վերջ ուսուցման մերուներու շուրջ գոյութիւն ունեցող ուսումնասիրութիւններու և վիճարանութիւններու առանց մանրամասնութեան մանելու պէտք է ըսեմ որ այն փափուկ և կննաական խնդիրը կ'զրադեցնէ հինուց ի վեր հսկերաններ։ առողջարաններ և մանկագարժներ և այն եղակացութեան եկած են որ այժմ գործադրուած ծրագիրները լիովին իրենց նպատակին չեն յարամարցուած և մտաւոր յոգնածութեան զիսաւոր պատճառներէն մէկն ալ դասաւանդութեան լաւ մեթոդներու կիրարկումի պակասն ու ծրագիրներու շատ ծանրաբեռնուած ըլլալն է։

Ուսուցման նպատակը չպէտք է ըլլայ զրել կարդալ, գոց ընկել վարժեցնելով, լարել յիշուրութիւնը, այլ ընդհակառակը զարգացնել ուղիղ եւ բնականն կերպով մտային բոլոր կարողութիւնները դաստիարակելով ընընուզ, զգացող օրկանները եւ զգայարանները, յարգելով առողջապահական պայմանները և գնելով ֆիզիքապէս նպաստաւոր զրութեան մէջ։

Մանկավարժ դաստիարակը պէտք է զիսնայ թէ։

1/ Տղան, տպայ ե, էակ մըն է ուռօ հոգեբանութիւնով եւ 2/ թէ իւրաքանչիւր տղայ իրեն յատուկ ուրոյն հոգեբանութիւնը ունի 3/ թէ տղուն ստացականութեան մեծ մասը — բայց ժառանգական պարագաներէ — զգացարանքներու միջոցաւ արտաքին աշխարհէն կ'ստանայ։

4/ Տղան բոյսի մը կը նմանի, պէտք է մօակել զայն իրեն նպաստաւոր միջոցներով։

5/ Դասի ժամերը եւ դասամիջոցները պէտք է յարացուին տղուն տարիքին։ Զորուինակ՝

Մանկապարտէկներ։ Ուր կը յաձախեն 2-7 տարեկան փոքրիկներ, պէտք է հետեւին արդիական խիստ յա-

ջող մեթոտներու: Պէտք չէ խճողի անոնց մատաղ մը ըստ քերը դասերով, տարրականի պատրաստելու պատրութակին տակ, պէտք է դիտնալ թէ՝ անոնք ֆիզիքական զարգացումի տեսակէտէն աւելի կարեւոր պէտքեր ունին, ապագայ մտային զարգացման համար. թէ՝ շարժումը, խաղի պահանջը, նոյն չափով ծանր և ըստիպողական զգացմունք մըն է ինչ որ են անօթութիւնը և ծարաւը. թէ՝ մարդկային բոյսի այդ գեռափիթ ծիլը պէտք ունի ընդարձակ բակի, պարտէզի, մաքուր օդի և առատ խաղերու:

Տարրական, երկրորդական կամ բարձրագոյն դասրնացիներ ուր կը լաճախին 7.-17 տարեկաններ ընդհանուրանպէս, դասաւանդական որ մէկ սիսթէմին ալ հետեւին, բնախօսականօրէն պէտք է՝

7.-9 տարեկաններու աւանդել օրական՝ 3 ժամ դաս՝ 30 կամ վայրկեան տեւոլութեամբ

9-12 " " 4 ժամ դաս՝ 40 տական վայրկեան տեւոլութեամբ

12-17 " " 5-6 ժամ դաս՝ 45-55 տական վայրկեան տեւոլութեամբ

Դասամիջոցները կրնան ըլլալ 15, 20, 25, 30 վայրկեան, իսկ դպրոցը՝ կրնայ ժամը 8էն 13 կամ 8 $\frac{1}{2}$ էն 14 դասաւանդող սիսթէմին հետեւի, (իսչ որ առողջապահականօրէն լաւագոյն ձեռն է), եթէ ոչ՝ կէսօրութան մեծ դասամիջոցը պէտք է ըլլայ 11 $\frac{1}{2}$ -շ ժամ։ Մէկ խօսքով ու հոգերանական մի իրողութիւն է որ յոդնած ճամբորդին պէտք է բաւարար հանդիստ տա կրկին ճամբարդ շարունակէ ըսկէ առաջ։

Եւ հոս է որ ի յայտ պէտք է դայ դաստիարակին անձնական փորձառութիւնը և մասնագիտական հըստութիւնը իւրաքանչիւր աշակերտի հանդէպ և վարութանոնց հետ իւրաքանչիւրին ընդունակութեան և մը,

տային թէ ֆիզիքական կարողութեան և տարողութեան համապատասխան։ Արգարե եթէ նմանցնենք դասարանը՝ 40 50 անձի համար պատրաստուած ճաշի մը, մանկավարժ-դաստիարակը ուսուցման ծրագիրը, տեսակը և քանակը, որոշելու ժամանակ պէտք է նկատի ունենալ ոչ միայն վերոյիշեալ պարագաները այլ նաև պէտք է նկատէ որ միենոյն դաստիարակին մէջ կրնան ըլլալ՝ ախտամակեր, միջին եւ ծոլլ, Յ կարգի աշակերտներ. հետեւարար միեւնոյն դասընթացքի ճաշին ուժանք չատ լաւ ախտրժակով կը մօտենան և կրնան չափազանցութենէն անմարտողութիւն ունենալ. շատ քիչերն են որ կը մարսն, եւ ուրիշներ կը բաւարարութին պնակները դիտելով կամ շրթունքի ծայրովը մի քիչ ուտելով, այնպէս որ միեւնոյն կշիռքովը չպէտք է չափել, դատել, այլ ինչպէս ըսինք, կարեւոր է զանանել և ըստ այնմ մատակարարել զիտնալ:

ՀԱՐՑԱՐՈՒՆ

Ի՞նչ է մտային դաստիարակութիւնը, ի՞նչ պէտք է զիտնայ եւ նկատի առնե դաստիարակը, ի՞նչպէս պէտք է դասաւորել եւ ծրագրել դասրնբացիները։

4. ՀԱԿԱՂՅԻԹԻՒԽՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԵՐ
ինչպէս ըսինք դաստիարակական մարմին պարտի ոչ միայն հսկել աշակերտին՝ ֆիզիքական աճումին և դարձագումին, ֆիզիքական թէ մտային դաստիարակութեան, այլ նաև նոյնքան պարտական է հսկել որպէսզի նա զերծ մնայ ամէն տեսակ հիւանդութիւններէ։ Դպրոցը ոչ միայն պարտական է առողջ ընդունիլ, այլ նոյնքան աւելի պարտական է

զանոնք առողջ պահել, առողջ մեծցնել և զարգացնել և առողջ մտքով ու մարմնով վերադարձնել ծնողքին։ Դպրոցը պարտի ուրեմն տղան դնել բնականոն զարգացումի ամենանպաստաւոր պայմաններու մէջ և հեռացնել միշտ այն բոլոր պատճառները որ կը խաթարեն այդ զարգացումը։

Եիշենք անմիջապէս որ առողջապահիկ պայմաններէ զուրկ դպրոցներն են որ արտադրած են, և կ'արտադրեն կարգ մը հիւանդութիւններ որոնք «Դպրոցական հիւանդութիւններ» մակրիրը կը կրեն։

Ասոնք են՝ 1. կարծստեսութիւն, 2. ողնաշարի ծոռւմներ, 3. քթի արիւնհօսութիւն, 4. սակաւարիւնութիւն, 5. մտային յոդնածութիւն, իր հետեւանքներով, 6. ջղային վիճակ, 7. մարսողական խանգարումներ, 9. աւշային դրութիւն՝ նշագեղձ, խպիպ, 10. թոքակատ եւ այլ վարակիչ հիւանդութիւններ։ Վերոյիշեալ հիւանդութիւնները ինչպէս դպրոցի, նոյնպէս ուրիշ շատ մը հաւաքական կեանքի մէջ ալ կարող են պատահի սակայն դպրոցական հաւաքական կեանքը ասոնց ծագումին մէջ և եւի մեծ դեր ունի, ի ժամանակի երկու հիւանդութեան շուրջ (կարծստեսութիւն, ողնաշարի ծոռւմ) որոնք ուղղակի դպրոցական կեանքի հետեւանքներն են։

Այս հիւանդութիւններէն զատ հաւաքական կեանքը կ'ասեղծէ կամ կը տարսէն նաև կարգ մը տարափոխիկ հիւանդութիւններ, ինչպէս՝ հարսանիթ, կարմրուկ, ծաղիկ և ջրծաղիկ, շառառենդ (scarlatine), կեղծմաշկ (Diphthérie), ժանտատենդ (Typhoïde) ջերմ կամ ճահճատենդ (Paludisme), դեղնատենդ (Fievre jaune), ժանտախտ (Peste), ընդախտ (Choléra) գեղձաբորբում (Oreillons), կապոյտ հազ, քոս և այլ մարդկային աչքերու ելն, փոխանցիկ հիւանդու-

թիւններ։ որոնց տարածման մէջ դպրոցը կը ընալ, որպէս բոյն, շատ վտանգաւոր դեր մը խաղալ դպրոցէն տուն տունէն դպրոց փոխադրելով, աշակերտներ իրարու կամ դասատուին փոխանցելով, կամ դասատուէն կամ դպրոցական այլ պաշտօնեայէն փոխանցուելով։ Այսպիսի պարագաներու դպրոցէն հետացնելու կամ վերստին ընդունելու ելն ի շուրջ առողջապահական օրէնքներ գոյութիւն ունին։ Սահպողական է ուրեմն դպրոցներու մէջ ու նենայ թժշկական հակողութիւն, յայն իրաւասութիւն ներով, տեսչութեան հետ համախորհուրդ գործելու ինչպէս կ'ընեն քաղաքակիրթ բոլոր երկիրները։ և ի թականացնելու դպրոցական առողջապահութեան պահնջները։

Ոչ միայն դպրոցական բժիշկին գոյութիւնը անհրաժեշտութիւն մ'է այլ մինչև իսկ, երբեմն դպրոցներ կարող են ունենալ այցելու հիւանդապահուհիներ զրուանքի և խազերու ատեն պատահած վէրքերն ու արկածեալներն գարմանելու համար։

ՀՈՐՑՈՐԾ

Ինչո՞ւ, ինչպէս եւ ի՞նչ հիւանդութիւններու դեմ պես և հսկել եւ մաքողի։

ԹԻՍՈՒՑՉՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ

Դպրոցական միջավայրը, բացի աշակերտութենէ, կը բովանդակէ նաև ուսուցչական կազմը իր պաշտօնեաներով։ որոնք ենթակայ են նախ առողջապահական խանգարումներու և տարափոխիկ հիւանդութիւններու։ Այնպէս որ անոնք ալ աշակերտութեան նման պէտք է թժշկական քննութեան ենթարկուին և ըստ այնմ պաշտօններ յանձնուին։ հիւանդ դասառուի մը աշակերտութիւն յանձննելը ոճրագործութիւն

է: Անոնք ալ ուսուցչական արհեստի բերումով կրնան հիւանդանալ. (ինչպէս՝ թոքախտ, ջղային յոգնածութիւն, խռափողի անհանգստութիւն են) պէտք է անմիջապէս հեռացնել այն պաշտօնեան որ հիւանդ է:

Հոս թող ներուի ինձ, բողոքել երկու խօսքով յանուն բնախօսութեան, ժանկավարժական այն սխալ, վանգաւոր, անօպուել վնասակար բնբացներուն դեմ, որ տակաւին դժբախտաբար կարգ մը դպրոցներու մէջ կը շարունակուին կարգապահութիւնը ապահովելու պատրուակին տակ: Ծնողքին կողմէն դասատուին ուղղուած երբեմնի «Միսք իեզի ոսկորն ինձի», խօսքերն, այլեւս աւանդութեան, կը պատկանին: Ա,ժմ գիտութիւնը կը փաստէ որ՝ մարմնական պատիճներու առաւելութիւնները ուրիշ բան չեն այլ ոյժի առաջ տկարութեան խոնարիւմ: իսկ վնասակար հետեւանքները բազմարիւ են: Ծեծը՝ սէրը, վստահութիւնը, ուղղամտութիւնը կը պակսեցնէ, ատելութիւն յառաջ կը բերէ և վերջ ի վերջոյ ուսուցիչին հեղինակութիւնը չի ճանչցներ: Ճ՞նչումի, երկիւղի: խստութեան ներքեմ մեծցող աշակերտները: իրենց խառնուածքին համեմատ, խարերաներ կամ վարանոտներ, երկշոտներ, պակասամիտներ կամ անկիրթներ կը դառնան: Դասատուն պարտի իր նիւթին շուրջ ունենալ խորունկ հմտութիւն բարեկիրթ և զգայուն բնաւորութիւն: Պէտք է կարող ընայ իր դասերը հետաքրքիր և գրաւիչ ընել և տղաք ենթարկել իր բարոյական հեղինակութեան, պարտի անոնց հոգերանութեան տեղեակ ըլլալ և ակնածելի յարաբերութիւն պահպանել: պէտք է որ կարենայ ազդել նկատողութիւններով և յանդիմանութիւններով աշակերտին համոզումին վրայ և պատմելու պարագային, պատմել գլխաւորաբար բարոյապէս, համաձայն մանկավարժական և բնախօսական մեթոսներու և վերցնել բացարձակուն դպրոցներէն մարմնական պատիճները որ անցեալի մէջ ֆիզիքական անդարմանելի վնասներ և մինչեւ իսկ մահին պատճառած են:

Վ Ե Ր Զ Ա Բ Ա Ն

Սոյն գրքոյիկիս վերջին տողերը գրելու ատեն, որտիս խորէն կը բաղձամ տեսնել, ոչ թէ երեւակայական երազի հանգոյն, այլ իրական աչքերով, որ մեր ազգային վարժարանները՝ չէնքի, դասարաններու, լոյսի, օգի, նստարանի ևլնի առողջապահիկ պայմանները կը լրացնեն: Ուսուցիչ աշակերտ, պաշտօնեայ տարին Զ անգամ բժշկական քննութեան կ'ենթարկուին. Փիզիքական, մտային դաստիարակութիւնը ծրագիր և դասացուցակին վրայ կը գրաւեն իրենց արժանի տեղը և կ'իրագործուին, ծնողքներ կ'ըմբռնեն և կը հետաքրքրուին դպրոցական առողջապահական հարցեր. բով և դպրոցները՝ որ թէպէտ չեն կարող իրականացնել աշակերտի մը բոլոր բաղձանքները, չեն կարող դասւանդել ամէն տեսակ գիտութիւն և լեզու, կը դասաւանդեն սակայն նոր սերունդին կեանի գիտութիւնը՝ առողջապահութիւնը:

Վերջացնելէ առաջ, կարօտ և ուսումնատենչ հայրենակիցներուս ի նպաստ աշխատասիրած սոյն երկոս, պարտ կ'զգամ յիշեցնել և շեշտել թէ քանի որ երկրի մը ապագան, ազգի մը հարստութիւնը զայն կազմող տարրերուն առողջութենէն կախում ունի և կեանքի վայելքը Փիզիքական առողջութեան աստիճանով կը չափորչուի. հարկ անհրաժեշտ է և ժամանակն է որպէսզի դպրոցներու մէջ ծնողք, դաստիարակ և բժիշկ համախորհուրդ, ձեռք ձեռքի միացնեն իրենց ուժերն մատաղ սերունդի կրթութեան և դաստիարակութեան, նույիրական և խոչընդոտներովլեցուն, դժնդակ ասպարեզին մէջ, և պատրաստելով՝ մարմնով և մտքով առողջ սերունդ մը ծառայած կ'ըլլան ոչ միայն իրենց անձին, ընտանիքին ու ազգին, այլ համայն մարդկային ընկերութեան:

ՑԱՆԿ

| | էջ |
|---|----|
| Փոխան յառաջաբանի | 3 |
| Դպրոցական առողջապահութիւն | 7 |
| ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻԶԱՎԱՅՐ | 11 |
| Դպրոցին շենքը և յարակից մասերը | 12 |
| Դպրոցական կարաօիք | 23 |
| Օգ և օդաւորում | 32 |
| Հօյս և լուսաւորում | 37 |
| Մաքրութիւն 39 | |
| ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻԶԱՎԱՅՐ | 41 |
| Հսկողութիւն ֆիզիքական աճումի և զարգացումի | 42 |
| Հսկողութիւն ֆիզիքական դաստիարակութեան | 50 |
| Հսկողութիւն մտային դաստիարակութեան | 58 |
| Հսկողութիւն հիւանդութիւններու գէմ | 63 |
| Ուսուցչութիւնը և դպրոցական դասիժները | 65 |
| Վերջաբան | 67 |

ՎՐԻՊԱԿ

| Էջ | Տող | Միավ. | Ուղիղ |
|----|-----|----------------|----------------|
| 4 | 18 | սկզբութներուն | սկզբունքներուն |
| 7 | 13 | կարեւորոնթիւնը | կարեւորութիւնը |
| 8 | 15 | այօդէս | այօդէս |
| 17 | 21 | մորդթ | մորթը |



49 648

ԳԻՆ 4 ՖՐԱՆՔ

Դպրոցներու համար մռանաւոր զեղչ

Դիմել՝

*Union Compatriotique de GURUME
B. P. 325 BEYROUTH, (Liban)*